


Ա Մ Ս Ա Ք Ի Ր


Ա. Մ Ս Ա. Ք Ի Ր
ԸՕԳԷՅԻՆ, ԲԸՆԸՄԻՐԱԿԱՆ, ԳԻՆԳԻՏԱԿԱՆ
ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԵՕԹՆԵՐՈՐԳ՝ ՏԱՐԻ
ՇՐԶԱՆ ՄԻՆՍԵԱՅ



ՅԵՐՈՒՍԱԼԵՄ
Ի ՏՊԱՐԱՆԻ ՄՐԲՈՑ ՅԱԿՈՎԲԵԱՆՅ

1872



ԵՕԹՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ
ԹԻՒ 9.

Ա Մ Ս Ա Գ Ի Ր

ՍԵՊՏԵՄԲԵՐ 30.
1872.

ԸՕԳԸՅԻՆ, ԲԸՆԸՍԻՐԸԿԸՆ ԵՒ ԳՐԸԳԻՏԸԿԸՆ

ԲԸՐՈՅԸԿԸՆ ԿՐԹՈՒԹԻՒՆ

ԻԲԲԵՒ ԱՌԱՋԻՆ ԽՍՐԻՍՏ ԸՆԿԵՐՍԿԱՆ ՇԻՆՈՒԹԵԱՆ

Երբ բովանդակ մարդկութեան կենաց վրայ հայեցուածք մը ձգենք, երբ մարդկային կեանքը մանրագնին հետաքննենք, պիտի տեսնենք ամեն ուրեք նիւթական աշխարհի յեղափոխութիւն, մտղովդական յեղափոխութիւն, մը տոյց և գաղափարաց յեղափոխութիւն, գիտութեանց և արուեստաց յեղափոխութիւն, սակայն այսչափ յեղափոխութեանց մէջ ամենէն կարեւորագոյնը, այն է բարոյական աշխարհի յեղափոխութիւնը, դուն ուրեք պիտի նշմարենք, դուն ուրեք պիտի տեսնենք ազգաց բարուց ի լաւ անդր յեղափոխութիւնը: Թէ ի՞նչ է սորա պատճառը, զայս կուզենք քննել և բացատրել:

Երբ այն քննութիւնը հարեւանցի հայեցողութեամբ ընենք, երբ լոկ արտաքին կեղևը քննելով անցնինք, հետեւութիւնը սովորական բան մի պիտի լինի, այն է ասել շատերուն պէս, թէ ԺԹ դարը լուսաւորութեան դար է, ազատութեան, յառաջադիմութեան և քաղաքակրթութեան դար է. զայս ասելով չենք ժրխտեր չենք ուրանար այս ճշմարտութիւնները, այլ կ'ասենք որ չափազանցութիւն կայ, Ասան զի քանի որ բարոյական աշխարհի կատարեալ յառաջադիմութիւն չը կայ, չը կայ և չը կրնար լինիլ կատարեալ լուսաւորութիւն, կատարեալ ազատութիւն և

ոչ կատարեալ քաղաքակրթութիւն .
այլ ամենն ալ միակողմանի են :

Թերևս առարկոյնքը լինին մեզ, եթէ
Ժ.Թ.Դ դարը լուսաւորութեան, ազա-
տութեան և քաղաքակրթութեան դար
չէ՞, այս ա՞նձը են միջին դարերու այն
անհեղեղ կանխակալ կարծիքները, որք
ժողովրդոց մտքին, սրտին ու խղճին
միանգամայն կրօնիչէին. ո՞ւր են այն ահ-
ռելի խարոյկահանդէսը, որք անյագա-
բար կը լավիղեցին հարիւրաւոր անմեղ-
ներ. և ո՞ւր են այն բռնակալ միասե-
տութիւնք, որք աստուածպետական
դրութեամբ իրենց գահերը ժողովրդոց
խղճին վրայ կը հաստատէին: Այս ամե-
նուն սա կարծ պատասխանն ունիմք .

իրաւի չը կան այսօր ասոնց ոչ մէկը,
սակայն չըլլալով հանդերձ, ցարդ ժո-
ղովրդեան կեանքը նշանաւոր վերոս-
տում մը չէ բրած, ինչ որ էր նոյն ժա-
մանակ ժողովրդոց բարոյական վիճակը,
նոյնն է և այսօր. ինչու որ բարոյական
աշխարհի յեղափոխութիւնը տակաւին
իւր խանձարուրի մէջ փաթաթուած է,
պէտք է այդ փաթուածներն խղել .
պէտք է ժողովրդոց բարոյական կրթու-
թիւն տալով՝ ջարդել և փշրել այն կա-
պանքները, որք այդ երկնառաք յեղա-
փոխութեան գալըստը կը դժուարա-
ցընեն և կ'ուշացնեն :

Մինչև որ ժողովրդոց ընդունած լո-
սերուն առաջինը՝ բարոյականութեան
լոյսը չը լինի, նա իւր տեղէն քայլա-
փոխ մի իսկ չը պիտի կարենայ ընել :
Բարոյական կրթութիւնը բարոյական
աշխարհի համար այն յենարանն է, զոր
Արքիմեդէս նիւթական աշխարհը տե-
ղափոխելու համար կը խնդրէր : Ինչ
պէս շոգին նաւուն, նոյնպէս և այս՝
ժողովրդեան կենաց մղիչ զօրութիւնն է :

Ղշմարիտ է, որ այսօր ուսմանց,
գիտութեանց և արուեստից զարգաց-
ման և յառաջադիմութեան խնդիրը ող-

ջոյն աշխարհի ուշքը գրաւած է, կեանք
քերկընուիրուին, միլիոններ կրմնխու-
նոցա համար և այսօր աննման կերպով
ծաղկեցուցած են այս ամենը. բայց պէտք
է խոստովանիլ, որ ասոնք առանց բա-
րոյականի զարգացման լոկ ժողովրդեան
նիւթական կենաց կը նպաստեն. նո-
րա կենաց լոկ արտաքին կեղեւը կ'այ-
լափոխեն, առանց ներքինը յեղափո-
խելու, վասն զի նոքա ժողովրդեանը
չեն, ոչ միայն արդի դարուս մէջ, այլ
'ի սկիզբանէ աշխարհի չը կայ ոչ պատ-
մութեանց, ոչ տարեգրութեանց մէջ,
որ գիտութիւնք և ուսմունք անդի-
մը կամ ազգի մը մէջ ժողովրդական
եղած լինին. գուցէ այսուհետեւ ևս
ըլլալիք չունին. և արդէն ասոնք ժո-
ղովրդի մը համար առ հասարակէա-
պէս պէտք չեն, վասն զի եթէ ազգի մը
ամեն անհատ բնագէտ կամ արարաբան
լինի, պէտք է նոյն ազգի երկրագոր-
ծութիւնը սյլք ընեն, եթէ ամենը եր-
կրագործ լինին, ուրիշ ծառայութեանց,
ուրիշ պիտոյից համար այլոց պէտք
է դիմեն :

Այս նկատազութիւններէն պարզ
կերելի, որ ազնուականը և շինականը
բնականաբար մի և նոյն արհեստին հա-
մար մի և նոյն պատշաճութիւնը չեն ու-
նենար, նոյնպէս կարելի չէ, ինչպէս հա-
րուստ մը, նոյնպէս աղքատ մը մի և
նոյն գիտութիւնը ուսանելու համար
մի և նոյն միջոցներն ունենան, հետե-
ւաբար եթէ ասոնք յետին կատարելու-
թեան հասնին, այսու ամենայնիւ չեն
կարող ժողովրդոց կենաց վրոյ ընդ հա-
նուր փոփոխութիւն մը առնել. սակայն
բարոյական կրթութիւնը այսպէս չէ,
այս պէտք և սարսաւորութիւն ըլլա-
լէն զատ նաեւ իրաւունք է, որ մանդա-
կան պիտոյից նման մարդոց ճննդեան
վայրկեանին կը ծնի : Բարոյական կրթ-
ութիւնը մարդկանց ոչ մէկ դատու և

աստիճանի չը պատկանիր , այլ ամենուուն համար մի և նոյն պարտքն ու իրաւունքն է : Արջափ հարուստին պէտք է նոյնչափ աղքատին , որջափ աղնուակա նին նոյնչափ և շնականին . որջափ և վեհասպետաց , նոյնչափ և հպատակաց . երբ այս անհրաժեշտ պէտքը առհասարակ ամենուուն համար մի և նոյն կերպով զգալն կը լինի , և ամեն մարդ անոր կարեւորութեան ու շաղթութիւն կը դարձնէ , այն ատեն միայն ամեն աստիճանի անհատ պիտի ծանչնայ իւր կոչումն ու պարտաւորութիւնքն . այն ատեն միայն վեհասպետը իրենց սրտին մէջ հայրական սէր ու գութ կը տածեն առհրպատակս և հպատակք իրենց սրտին մէջ կատարեալ հաւատարմութիւն և որդիական սէր առ վեհասպետս :

Մինչեւ որ ժողովուրդները բարոյական կրթութեամբ չը սնանին , մինչեւ որ ներկայ սերունդին մէջ սրտի մշակութիւնը չը զարգանայ , չի գիտի վերջանան սչ աշխարհի աւերմունքը և սչ ազգաց նուաճումնու աւերումն : Արդ լուսաւորութիւնը և քաղաքակրթութիւնը շատ շուտ պիտի ակարանան , եթէ ժողովուրդը յառնեն և սթամբին իրենց բարոյական թմբութէնէն : Սուսաւորութեան մը նպատակը եթէ հաւասարութիւն չէ , աւելի կը հրկիգէ յառաջագիմութեան ուղիներն , քան թէ կը լուսաւորէ . երբ քաղաքակրթութեան մը նշանաբանը աշխարհաշինութիւնը չէ աւելի կը քանդէ , կը ջնջէ և յուեր կը դարձնէ , քան թէ կը շինէ , կը վերականգնէ և զաշխարհ կը փառաւորէ : Առնց օրինակ կամ ապտոցոյց գանալու համար պատմութիւններ թղթատելու բնաւ հարկ չը կայ . վասն զի ամենուուն մտքի և աչքի առջեւ կենդանի սրտկերը կայ , որոյ տուած ստակումն և ազդած երկիւղը տակաւին ժողովրդոց մտքէն չէ ջնջուած , այն է Վաղկիոյ—Նրուսական

աշխարհաւէր և մարդաշինջ պատեւազմը , որ երկու լուսաւորեալ և բազախկրթեալ ազգաց մէջ տեղի ունեցաւ . որոյ առթիւ շատ գաւառներ , շատ քաղաքներ և շատ գիւղեր յուեր և անասրատ դարձան , բիւրաւոր անմեղներ զոհուեցան , որոց արեամբ ուղջոյն Աւրոսպ ողողեցաւ . շատ հարսներ սրբեւարեցան , իրենց փեսաները լացին , շատ մանուկներ և երեխաներ անհայր և անոր մնացին , շատ ճնօղներ անորդիացան : Արթէ սոյն օրինակ քաղաքակրթութիւնը կարողէ աշխարհէն մարդկային թշուառութիւնը վերջացնել . միթէ կարելի է սոյն օրինակ քաղաքակրթութեանէն աշխարհի համար բարեւաւութիւն և յառաջագիմութիւն ակրնկալել : Այս ամեն նախախրք և ոճիք բարոյական պակասութեանէն յառաջ կը գան :

Աւրեմն առանց բարոյականի չը կայ ճշմարիտ լուսաւորութիւն , չը կայ իրական յառաջագիմութիւն և ոչ քաղաքակրթութիւն . վասն զի ճշմարիտ լուսաւորութիւնն է անկեղծ հաւատարմութիւն անձնիւր մարդոց իւր պարտաւորութեանց մէջ , անձնութիւն թիւն ճշմարտութեան համար , և է ախոյան լինել ընդդէմ ամենայն խարդաւանաց և նենգութեանց . ճշմարիտ քաղաքակրթութիւնն է խաղաղութիւն ժողովրդոց , և նոցա յարատեւ յառաջագիմութիւնը եւ այս ամեն սկզբունքները միայն բարոյականով կը զարթնուն և կը զօրանան մարդոց մէջ : Արդ եթէ բարոյականութիւնը իբրև պատճառ վերցնենք մէջ տեղէն , բնականանաբար պիտի անհետին ամեն օգտակար սկզբունքները իրբեւ այդ դիւնք :

Առանց սրտի մշակութեան , առանց բարոյական կրթութեան լոկ գիւտութիւնը զմարդ վայրենի ընկերական

մը կառնեն, որ ոչ գիտէ և կը ճանաչէ ընկերութեան օգուտը և ոչ կուզէ գլտնալ. հատեւաբար անկարելի է, որ այդպիսի անհատ մը ընկերակա- նութեան որ և իցէ օգուտ մը ընծե- ուէ : Սուրբ մն 'ի նանիր են մարդկային այն ամեն կրթիչներու աշխատութիւնն ու ջանքը, որք առանց սրտի մշակու- թիւնը ուշադրութեան առնելու և խնդիր դարձնելու, զհարդ ըկխմացս կանոնութեամբ կ'ուզեն կրթել : Արքա չը պիտի յաջողին իրենց նպատակն մէջ և չի պիտի կարողանան բնաջինջ առնել մարդկային ընկերութեան ամեն թե- րութիւնները. վասն զի ասոնք 'ի սկզբանէ այնչափ նուրբ և անզգալի են, զոր խն- ցականութիւնը չը կրնար տեսնել և քանցել. միայն բարոյականութիւն է, որ մարդոց ներքին ամենէն խոր և մթին անկիւններն եղած մորութեան սերմերն սուր աչօք կը տեսնէ և զանոնք արմա- տաքի կը իղէ, կը մաքրէ այն փուշե- րը, որք ընկերականութեան բարբը կ'սը պականեն քաղաքակրթութեան պսո- րուակաւ Արդժ. քաղաքակրթութեամբ է, որ այսչափ արմատացած է ժողո- վրդեան բարուց և կենաց ասականու- թիւնը, ինչու որ արտաբուստ կը ծած- կէ ամեն թերութիւն, որ 'ի գաղտնիս աւելի կը զօրանայ և աննուածելի կը դառնայ : Արոյական կենաց մէջ աւե- լի գաղտնի թերութիւններն անուղղայ են, քան թէ յայտնեալները : Սուրբ մն ա- ռանց բարոյականի քաղաքակրթութիւն պարզ ծածկոյթ մ'է, որոյ տակ ամեն ա- նիրաւութիւն իբրեւ իրաւունք, ամեն անարդարութիւն իբրեւ արդարութիւն և ամեն նենգութիւն, խարդաւանք և ստութիւնք իբրեւ ճշմարտութիւն 'ի գործ կը դրուին աղատ կերպով : Աս- կէց կը հետեւի 'որ ամեն լուսաւորու- թիւն և քաղաքակրթութիւն ճշմարիտ լինելու համար, պէտք է բարոյական

կրթութեամբ զարգանան, պէտք է բա- րոյականութեան մեծ սկզբան վրայ խա- լոխուած լինին, առանց որոյ ամենայն ինչ անկատար վիժմունքներ են :

Սուրբ մն մարդ մի կատարեալ լու- սաւորեալ և կատարեալ քաղաքակրթ- եալ լինելու համար անպատճառ պէտք է բարոյական կրթութիւն ստանայ, անպատճառ պէտք է ուսանի մարդ- կային ամեն պարտաւորութիւնքը, այն է պարտաւորութիւն առ անձն, պար- տաւորութիւն առ ընտանիս և առ հա- մայն մարդկութիւնն, պարտաւորու- թիւն առ Ամենակարող Ասկն, որ Տէր է և Հեղինակ մարդասիրութեան, հաւատարմութեան և ամենայն պար- տուց և օրինաց : Առանց պարտուց ճա- նաչողութեան մարդիկ ընդ միշտ սուրբ և արդար իրաւանց դահիճն են. առանց այս ճանաչողութեան միշտ իրաւունքը հզօրին ձեռքն է, միշտ արդարութիւնը անիրաւութեան դէմ անպաշտպան և ճշմարտութիւնը յերեսաց ստութեան վարատական պիտի լինին : Պարտուցան ճանաչողութեամբ է, որ ամեն ուրեք ժողովուրդը անիրաւ, բայց հզօր ձեռ- քերով գերեփարեալ կը հեծէ. թշուա- ռութիւնը իւր երկաթեայ բազուկ- ները ամեն ուրեք յաղթական կերպով տարածած է և կը տարածէ : Չը կան լսել է մարդուն համար ոչ ճակատա- գիր և ոչ բազդ, հետեւաբար ոչ բազդային գիտուած և ոչ ճակատադ- րային թշուառութիւն : Առասպել մը է ուրեմն շատերուն այն խօսքը, զոր շատ անգամ կը կրկնեն թէ, այս ինչ ազգին ճակատագիրն է թշուառու- թիւն, թէ բազդը այս ինչ ազգին հա- մար աղէտք վճռեց, սխալ է այս խօս- քը, մարդկային ընկերականութիւնը ոչ բազդէ և ոչ ճակատագրէ կախու մն ունի. նորա վրայ ծանրաբեռնեալ ա- մեն չարիք և թշուառութիւնք յան-

ուսուէթեան սրբաւորաց մտած են .
 Նիկիտականութեան վիճակը անար-
 դութեան և ցածութեան մէջ ձգող
 ամեն թշուառութիւնը ուժիրներ են
 խղճի դէմ և Աստուծոյ դէմ . զորս ոչ
 դիտութիւնը , ոչ արուեստը և ոչ զե-
 նուորութիւնը չեն կարող քաւել ա-
 ռանց բարոյականի օժանդակութեան .
 Ահա ասոնք են պատճառ , որ այսօր
 ընկերական աշխարհը շարունակ աագ-
 նասլի և խռովութեան մէջ է :

Այս անասոյց դրութեան ելքը
 պարզ է , չը նմանիր ոչ արեւելեան
 ինդոյն և ոչ կրօնական (պապական)
 ինդոյն և ոչ այլ ինչի . և ոչ նոցա չտի
 կնճռոտ և դժուարաբաւ ճիւղ : Ահա
 թիւնք՝ երբ իրենց ուշադրութիւնը
 որչափ որ զնուորական կրթութեան
 տուած են , նորա կիսոյն չտի , գոնէ
 քառորդին չտի բարոյական կրթու-
 թեան վրայ դարձնեն . երբ Ազգերը ի-
 ընց նիւթական գորութիւնը ընդար-
 ձակելու համար ըրած միլիօնաւոր
 ծախսերուն և նուիրուած աշխատու-
 թեան կիսոյն չտի գոնէ բարոյակա-
 նութեան յառաջացման համար ընեն
 և եթէ Աստուծոյ եւս իւր օժանդա-
 կութիւնը չը զբանայ , իսկոյն ընկերա-
 կանութիւնը բարոյականութեամբ կը
 վերածնի . կը վերջանան այնուհետեւ
 ամեն աղէտները , աշխարհակալու-
 թեան և եղբայրաստարանութեան ան-
 զուստ տենչը նայնհետոյն իւր դերը
 կը կորսնցնէ , կոր ՚ի գլուխ կը քաշուի
 հրապարակէն տեղի տարլ աշխարհա-
 շինութեան , մարդասիրութեան եւ
 հաւասարութեան՝ որ ամեն մարդոյ
 համար բնական իրաւունք մ' է , վասն
 զի ինչպէս ողջամիտ փիլիսոփայական
 աշխարհի մէջ նոյնպէս բարոյական աշ-
 խարհի մէջ ամեն մարդ , տիրող վե-
 հապետէն սկսեալ ցյեալին հպատակն
 հաւասար են :

Այժմէ մեր տեսութիւնը մասնաւոր

րենք , այսինքն միայն մեր ազգին վը-
 րայ դարձնենք , մի և նոյն բանը պիտի
 տեսնենք , զոր ինչ տեսանք ընդհա-
 նուր մարդկութեան կենաց վրայ .
 մեր ազգին մէջ եւս ամեն ոք լուսա-
 ւորութիւն կ'աղաղակէ , ամեն մարդ-
 յառաջադիմութիւն կրտէ և ամեն
 ջիւթանց վերայ դատփայտակութիւն
 բառը կը թռթռայ : Իրաւ է որ աս-
 մեն նոր արթնցող ազգի համար սոյն
 բառերուն ընտելանալն անգամ օգ-
 տակար է , սակայն երկար ժամանակ
 առանց արդեան միայն բառերով գոհ լի-
 նելը այնչափ յուսալիր և այնչափ միւլ-
 թարական չէ , եթէ ոչ այլոց գոնեա-
 լատ մեզ . և այս է պատճառը , որ մեր
 մէջ տակաւին լուսաւորութիւնը իւր
 բուն նշանակութեամբ հասկցողները
 քիչերն են և յառաջադիմութեան իս-
 կական սահմանը ճանչցողներն կարի
 հազուապիւսով յիշէ մենք մեր տեսածը
 և նկատածը ասենք , ինչպէս որ ճիշ-
 մարտութիւնը ցոյց կը տայ , դեռ ևս
 մեր ազգը ոչ միայն յառաջադիմական
 հիմնական քայլ մը չէ ըրած այլ ընելու
 յոյս մը անգամ չենք տեսներ : Կուցէ
 հարցասէր ոմանք առարկին մեզ թէ՛
 Ահմանագրութիւն ունենալը միթէ
 յառաջադիմել չէ՞ , միթէ մեր ազ-
 գային լրագրութիւնը յառաջողիմու-
 թեան նշան չէ՞ . միթէ մարդկեան
 շարժումներն և խլորմունքն սթա-
 փութեան ապացոյց չեն և միթէ՛ Արդ-
 րոցոց շատութիւնը Հասարակու-
 թեան մը լուսաւորութիւնը չէ՞ն ցու-
 ցըներ : Ենք հարցասէր մտքերը գոհ
 ընելու չափ պիտի խօսինք սոյն խըն-
 դիրներուն վրայ և պիտի ջանանք ըստ
 կարելւոյն հաւատարմութեամբ ներ-
 կայացնել , որպէս զի ամեն ազգային
 անհատ իմանայ և տեսնէ իւր վիճակն
 իբրեւ ՚ի հայելոջ :

Գ . Ս . Խ .
 (Երբանովի)

ՕՐԸԳԻՐ

ԵՒ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԻՐ

(ԹԻ- 775)

Ներսիսյան թեմայի ժամանակ մարդկային վարքն ու բարքը, նա մանաւանդ ընտանեկան կեանքը, որ մարդկութեան որրանն է, ըստ ամենայնի ապականուած էր և իւր մեծ նշանակութիւնն իսպառ կորուսած. որով համայն աշխարհ անբարոյականութեան մէջ կը լողար. անմեղութիւնն ու առաքինութիւնը գողցես խոյս տուած էին աշխարհէ: Ամեն ոճրագործութիւն, ամեն չարութիւն ու անբարոյականութիւն յայտնի համարձակ կը գործուէր ամեն ուրէք: Ամուսնական մեծ խորհուրդը իւր սուրբ նշանակութիւնն կորուսած էր, լոկ դաշնադրութիւն մի դարձած և մարդոյ անասնական ցանկութիւնն յագեցնելու միակ միջոց եղած էր, որով և բազմակիւնութիւնն յառաջ բերած: Մարդն իւր վայրագ կրիցն ու մոլութեանց վատ սարու կն էր դարձած, և կինն մարդոյն անարգ գերին էր: Ինդհանուր մարդկութիւնն 'ի զուր յուսահատ կը հեծէր իւր վերայ ծանրացող բռնութեան և մարդաջինջ գերութեան անագորոյն լծոյն ներքեւ և ընդհատ խլտուամերով յուժկէտս կը վատնէր ճիգն ու ջանքը զանոնք իւր վերայէն թութափելու համար: Մարդկութիւնն համայն անբուական էր այդմ:

Սակայն եկաւ Քրիստոնէութիւնըն, իւր ազատ ու փրկարար սկզբունքներով բռնութեան անուրն ու շղթայն խորտակեց, տգիտութեան մահաբեր լուծը ջախջախեց և նոցա բովանդակ զորութիւնն ջրատելով նոցա

բասմնելի թագաւորութիւնն ջրեց և ազատութեան երկնային թագաւորութեան դաճը մարդկային սրտի վրայ հաստ ստեց: Մարդն իւր ստորին վիճակէն բարձրացնելու համար ընտանեկան ապականեալ կեանքը, (որ պէտք էր մարդկային ընկերական առաքինութեանց ասպարէզն ու միանգամայն բրիտանեական բարեպաշտութեան վառարանն ու ջերմարանն լինէր), ամուսնական մեծ խորհրդով սրբեց ու մաքրեց, վերստին իւր նախկին մեծ նշանակութիւնը տուաւ, և որչափ որ եղածուած էր հեթանոսութեան ժամանակ, ընդհակառակը նոյնչափ մեծութեան և սրբութեան հասոյց իւր ջերմարանէ: Իսկ ամուսնութիւնն կամ որ նոյն է կուսութիւնն կամ կուսակրօնութիւնն յարգեց ու մեծարեց և մարդոյ ազատ կամաց թողուց ամուսնանալ կամ կոյս մնալ: Այս սոյս միանուրանելի ապացոյց է, որ բրիտանեական կրօնը չք բռնաբարեր երբէք բրիտանեի մը ազատութիւնն ու պատասխանատուութիւնը, այլ ընդհակառակը զայն աւելի եւս կը նուիրագործէ և կը բարձրացնէ: Այլ ինչպէ՞ս կարող է մարդոյ սրտին ու խղճին վերայ բռնանալ այսպիսի կրօն մը, որ ինքնին ազատութիւն է, և իւր հիմն ու հաստարանը ճշմարիտ ազատութեան հիման վերայ բարձրացած:

Քրիստոնէութիւնն կը սրահանջէ, որ մարդն ազատ լինի, այսինքն անմեղ և արդար, վասն զի ճշմարիտ ազատութիւնը միմիայն անմեղութեան եւ արդարութեան մէջ կարող եմք գանել: Արք անձ մի մոլի է, երբ իւր կրից տէրը չէ, կը նշանակէ որ նա ազատ չէ. այլ իւր կրիցն ու մոլութեանց անարգ գերին, որոնք բռնաւորներէն աւելի կը վնասեն մարդոյն. վասն զի բռնաւոր մի մարդոյ մարմնոյն վերայ

միայն կարող է իշխել և զայն միայն սպանանել ու կորուսանել . բայց կիրքերն ու մտրութիւնները մարդոց մարմնոյն և միանգամայն հոգւոյն վերայ կը տիրեն , զսննիք անխնայ կըսպանանեն և յուխտենապէս կը կորուսանեն :

Քրիստոնէութիւնն երբէք ստորկութիւն չը պահանջեր մեզէ , այլ կը փափայրի որ մեր առ Աստուած ունեցած հաւատն իսկ ներքին համոզմամբ և ազատ կամու լինի : Քրիստոնէութիւնը զգուանօք կը մերժէ անարդ գերութիւնը , և կը ապաշտահան ստրուկ հաւատար լուսաւոր հաւատոյ հակասպատկեր կը համարի :

Քրիստոնէական կրօնն որպէս Աստուածային կրօն . ընդունած և հաստատած լինելով մարդոց անձնիշխանութիւնն , ազատութիւնն ու պատասխանատուութիւնը , թոյլ տուած է զմարդ , որ իւր բովանդակ գործոց մէջ ըստ իւր ազատ կամոց փարի , և իւր ազատ կամքը համաձայն աստուածային կամոց . ինչպէս ամեն բանի մէջ նոյնպէս և ամուսնութեան : Այս չք բռնանար երբէք մարդոց վերայ , որ անպատճառ ամուսնանայ կամ ամուսնութիւն ուխտէ . այլ նորա ազատ կամոց թողած է , որ ըստ հաճոյս մին կամ միւսն ընտրէ , և երկուքն եւս արգարութիւն համարած է . « Եթէ ամուսնանայցես , կ'առէ Սրբազան առաքեալն Պողոս , ոչ մեղար , և եթէ ամուսնանայցէ կոյսն՝ ոչ մեղաւ . . . » Իսկ որ հաստատեալ է 'ի սրտի իւրում , և վտանգ ինչ ոչ իցէ նմա , իշխանութիւնն 'ի վերայ կամաց իւրոց և զայն ընտրեաց 'ի սրտի իւրում՝ պահել զկոյսն իւր , բարեք առնէ , և որ ամուսնացուցանէ զկոյսն իւր՝ բարեք առնէ , և որ ոչն ամուսնացուցանէ՝ լաւ ևս առնէ :

Աւտիքրիստոնէոց մի ազատ է , երբ կամի կորոզէ ամուսնութեան

սուրբ պատկն ընդունիլ , և եթէ չը կու մի կարող է կոյս մնալ . իւր ամուսնութիւնն ու ամուսնութիւնը կամ կուսութիւնը բացարձակապէս իւր ազատ կամքէն կախեալ է . բայց այսու պայմանաւ միայն , որ եթէ ամուսնանայ , պէտք է իւր ամուսնութեան կայքը անլուծանելի և յաւիտենական կայ լինի . հարկ է որ այդ մեծ խորհուրդը , որ Քրիստոսի առ Ալեքեցին ունեցած սիրոյն նշանակն է , բարոյական ազատութեամբ , սիրով և հաւանութեամբ ընդունի և ոչ թէ յակամայից կամ նիւթական շահէ և կամ մի այլ պատճառէ ստիպեալ , որ անմասն են բարոյական կապակցութեան : Իսկ եթէ ամուսնութիւն կամ կուսութիւն ուխտէ , հարկ է որ իւր սիրուն ու անձը անարատ կուսութեան մէջ պահպանէ և իւր ուխտն հաստատ պահէ :

Բայց կորելի է որ ամուսնացեալ մի հաստատուն մնայ իւր որոշման մէջ և սրբութեամբ ապրի . և ընդհակառակն կոյս մի իւր ընտրութեան դէմ մեղանէ , չար ճանապարհաց մէջ գտնուի և խառնակեաց լինի . կամ փոխադարձաբար կոյս մի սրտի սրբութեամբ ապրի և ամուսնացեալ մի անսուրբ և ուխտադրուժ լինի . և կամ կարելի է որ երկուքն եւս մի և նոյն ժամանակի մէջ թէ սրբակեաց և ուխտապահ լինին , և թէ անսուրբ և ուխտադրուժ : Սակոյն անկէ չը հետեւիր որ անպատճառ ամուսնութիւնն բարոյականութիւն կ'ենթադրէ և կուսութիւնն կամ կուսակրօնութիւնն անբարոյականութիւն . կամ հակադարձաբար կուսակրօնութիւնն՝ բարոյականութիւն և ամուսնութիւնն՝ անբարոյականութիւն . ըստ որում մարդոց մի ամուսնութիւնը՝ իւր բարոյական լինելուն էական յատկանիչն

կամ պայմանը չէ, ինչպէս նաեւ նորա
ամուսնութիւնը իւր անբարոյականու
թեան իսկական պատճառն կամ հան
գամանքը չէ :

Մարդոց մը առաքինի կամ մոլի լե
նելը ո՛չ թէ իւր ամուսնացեալ կամ ո՛չ
ամուսնացեալ լինելէն կախումն ունի,
այլ իւր սրտէն. եթէ սիրտն բարի է,
ապա և մարդն բարի և հետեւաբար
առաքինի. իսկ եթէ սիրտը չար է, ա
պա և մարդն չար է և մեղաւոր. վասն
զի մարդոց մը բարոյականութեան կամ
անբարոյականութեան իսկական պատ
ճառը և բուն աղբերակը սիրտն է.
անտի կը բղխին բարութեան, անձ
նուրացութեան, ճշմարիտ խոնարհու
թեան, հեղութեան, աստուածապաշ
թեան, եղբայրսիրութեան, հաւասար
ութեան, ազատութեան, մարդասի
րութեան, արդարասիրութեան և ճրջ
մարտասիրութեան ամենաբարի և ան
համեմատ գեղեցիկ զգացումներն. ան
տի կը բղխին նմանապէս բղջախոհու
թեան, ցանկութեան, պոռնկութեան,
ամբարհաւածութեան, եսականու
թեան, մարդատեցութեան, անձ
նապանութեան, ստախոսութեան,
սրբեցութեան և ամեն կորստաբեր
կրից բովանդակութիւնը : Աւրեմն
մարդոց բարոյական կամ անբարոյական
լինելը գիտնալու համար պէտք է նո
րա սրտի վիճակն ու դրութիւնը հե
տազօտել իւր արտագրութեամբ, և
ո՛չ թէ նորա ամուսնացեալ կամ ամու
րի լինելը :

Մարդոց ՚ի բարին կամ ՚ի չարն ը
րած ամեն շարժմանց, հակամիտու
թեանց և փոփոխութեանց կեդրոնը
սիրտն է : Հետեւաբար մարդ մի բա
րոյական կամ արդար ընելու համար
պէտք է նորա սրտին մէջ արմատացած
մղութեանց և չար սովորութեանց փու
շին ու տատանիք բարոյական դատախ

ար սկուլթեան չնորհիւ արմատաքի իլը
լել, և ո՛չ թէ զայն ամուսնաւորել, եւ
թէ ամուսնացած չէ, և կարծել թէ
այսու բարոյական կը լինի մարդ :

Բարոյական կամ ըստ եւս է ասել
Մեծտարանի հիման վերայ հաստա
տուած դաստիարակութիւնն է միայն,
որ մեր ներքին մարդը, մեր սրտի ըզ
գացումը, մեր կամաց շարժումները և
մեր մտաց խորհուրդները դէպ ՚ի բա
րին կ'ուղղէ, մեր ներքին վայրենու
թիւնն ու ստորին կիրքերն կը զսպ
ու կ'անհետէ և մարդկային ընկերակա
նութեան մէջ, ընդհանուր բարեկր
թութեան, վարուց ազնուութեան և
բարեկեցութեան փրկարար տարերքն
ու սիղբուները կը մուծանէ և կը ծաւա
լէ : Մյն դաստիարակութիւնն որ մար
դոց սրտէն չըսկսի և իւր անկիւնաքա
րը նորա մէջ չը հաստատուի, անգոր է
մարդկային վարքն ու բարքն ուղղելու,
նորա ապականեալ կեանքը սրբելու և
զայն բարոյական մարդ կազմելու : Մար
դին բարոյական յարաբերու համար
սրտի դաստիարակութենէն արտաքոյ
բնաւ այլ միջոց չը կայ, և չը պիտի լի
նի յաւիտեան : Մտքի կրթութիւնը
բոլոր արտաքին վարժութիւններն ու
ձեւակերպութիւնները, նոյն իսկ բա
ղարակրթութիւնը, իրենց բովանդակ
գրութեամբ անգոր են մարդկային բը
նութիւնը իւր վայրենացեալ վիճակէն
հեռացնել և նորա սրտին խորը որջա
ցեալ անասնական կիրքերն հետաջինջ
առնել. վասն զի սրտէն արտաքոյ ե
ղած կրթութիւններն ու վարժութիւն
ները կը շպարեն միայն զմարդ և զայն
բռեալ գերեզմանաց կը նմանցնեն,
որք յարտաբուստ գեղեցիկ կերելին,
բայց ՚ի ներքուստ լի են մեռելոց ու
կերտոններով և ամենայն պղծութեամբ
ու գարշութեամբ :

Բարոյական դաստիարակութեան ա

ուսմին և վերջին առարկան մարդոց սիրարն ու խիղճն է, նորա անմահ հոգին է: Բարոյական դաստիարակումն է, որ մեր թմբած ու մեռած խիղճը կրթութիւն կը կենդանացնէ և յարսու արթնութեան ու հսկման մէջ կը պահպանէ: Այս է, որ մեր ներքին մարդը իւր ամեն պրծութիւններէն կը սրբէ, զայն առաքինութեանց ասպարէզ կը յորինէ և տաճար սրբութեան: Այս է, որ մեր սրտին խորը աստուածահաճոց զբայումներ կը զարթուցանէ, և բարեպաշտական ջերմեռանդութեանց մշտափառ ջանք կը լուցանէ: Արջապէս նա է, որ մեր հոգին ճշմարտութիւններով կը սնուցանէ, զայն կը վերածնէ և մեր ներքին ու արտաքին մարդն միմեանց հետ ներդաշնակութեան թելերով կը միացնէ:

Ահա այս ամեն խորհրդածութիւններէն ակներեւ և մերկապարանոց կ'երեւի որ մարդոց բարոյականութիւնն կամ անբարոյականութիւնն նորա սրտին և սրտէն ծնած գործոց մէջ միայն խուզարկել պէտք է և սէթէ նորա ամուսնութեան կամ ամուրիութեան մէջ:

Եւ այս ամենէն միթէ անբնական և միանգամայն սխալ դրութիւն մի չէ մտանաւորէն ընդհանուրն հետեւցնելու դրութիւնը. և միթէ չարաչար չեմք սխալիր, երբ մի ամուսնացեալ մարդոց լաուութենէն կամ յոռութենէն ընդհանուր ամուսնացելոց լաուութիւնն կամ յոռութիւնն հետեւցնեմք. ըստ որում անհնարին է մի մարդոց կոյր կամ կազ կամ ստախոս կամ արբեցող և կամ մարդաստան լինելէն՝ բովանդակ մարդկութեան կոյր կամ կազ կամ ստախոս կամ արբեցող և կամ մարդաստան լինելն եզրակացնել: Հետեւաբար անտեղութիւն եւ միանգամայն տխարութիւն է նոյնպէս մի

կուսակրօն մարդոց բարոյականութենէն կամ անբարոյականութենէն ընդհանուր կուսակրօնութեան բարոյականութիւնն կամ անբարոյականութիւնն հետեւցնել, շաին դատողութեամբ քրիստոնական կրօնի ազատութեան պարսաւաղիր լինել, գահաձեժ խորհրդով բարոյականութեան անձնաշնորհութիւնն միմիայն ամուսնացելոց վերադրել և շնական փիլիսոփայութեամբ ամուրիութիւնը առաջիկայումս բնութեան դեմ ապաստեցնելու հանրապետութեան համարիչ: Իսկ եթէ ենթադրեն որ ուխտադրուածներ կան կուսակրօնաց մեջ, միթէ բւերապատիկ աւելի չը կան նաեւ ամուսնացելոց մէջ: Անք ուխտադրուած լինելն կ'ատեմք հաւասարապէս, սակայն մեր իօնը քրիստոնէսութեան վերայ է և ո՛չ անյանց:

Ազգաց պատմութիւններն ու տարեգրութիւնները մատնանիշ ցոյց կը տան մեզ, որ զանազան դարուց մէջ եղած են եւ կան մարդիկ, որոնք մի անհատի կամ ոմանց դէմ անարգատեւութեամբ եւ թշնամութեամբ վառուած ու բորբոքած, եւ վրէժխնդրութեան դատապարտելի կը ըլլայ լարակուած, իրենց պժգալի կը ըլլայ յազուրդ տալու նպատակաւ բազմոյս կամեցած են մեծամեծ սկզբունքներ եղծել, բարոյական և աշխարհաչէն օրէնքներ ջրատել, կամաւ ճշմարտութիւններ խեղաթիւրել, յանուն ազատութեան՝ ազատութիւնն ջնջել, գերութեան հեղձուցիչ վարմերու մէջ ամրափակել զմարդ և ստրկութեան քստմնելի թագաւորութիւնն վերականգնել: Կանուն հայրենասիրութեան՝ հայրենիքն մատնել, և ազգ մի ողջոյն վարատականի հայրենեաց, օտար աստվերու և կլիմաներու ներքեւ ցիրուցան սփռել, յանուն լուսաւորութեան՝ խոր սպիտութեան կենազուտ փաթու-

Թանայ մէջ պարտակել զայն և յանուն բարոյականութեան՝ անբարոյականութեան ըստիւրին թող զահալիսել :

Այլ զսճ են և կան արդարեւ այսպիսի անձինք , որոնք անխղճարար չեն ու բազմամարդ աշխարհներ տխուր անապատներու փոխարկած են , թաւ գաւորութիւններ կործանած , մեծա մեծ յիշատակարաններ տապալած , բայց երբէք , բնու երբէք չեն կարողացած կրենց նպատակակիտին ժամանել , իրենց ստոխն ու կրկն են թական բարոյապէս սպաննել , այլ ընդհակառակը զայն աւելի եւս բարձրացուցած են և այսու իրենց անտոնթ ճակտին վերայ վիճխնաբուութեան սեւ կնիքը անջինջ դրոշմած :

Կանցին մարդիկ , կը հողովին տարիներ ու դարեր , որոնք իրենց անխնայութիւնը աշխարհս կերպարանափոխ կրնեն , երկիրներ կը յեղափոխեն , ազգեր մուսուլման ու անյայտութեան գառնին մէջ կը թաղեն , նորանոր ազգեր կը յարուցանեն , զարմանաբանչ հըրաշակերտներ կը ջնջեն ու կ'անհետեն . բայց անօրինին և սուրբաշին ճակտին վերայ դրոշմուած այդ նոգիպի կնիքը անկարող են սրբել :

Կանք մեր խտրին :

Շատ և շատ կը յուխմք , որ Օրագիրն եւս իւր 775 թուոյն մէջ Բարոյականութեան խնդիր ի պարտաբարան մակադրով հրատարակած թիւր ու մոլար դատողութիւններով ընդդէմ զինած է բըրիտաննական բարոյականութեան ազատ սկզբանքին :

Օրագիր Ս . Պատրիարքին դէմ տնեցած անհաշտ ատերութեան կրիւք վարակուած վատահամբաւել կ'ուզէ զայն . սակայն ինչով պէտք էր վառուհասիւաւելահահ հոսէր խնդրոյն դժուարութիւնը : Բողոքն անգամ՝ Արքիմիտրոսի թեմութեան դէմ գրգռելու ելաւ

ժողովուրդը , շատ յարձակումներ բրաւ , սակայն երբէք իւր նպատակին չը հաւատաւ : Աւստի երբ տեսաւ , որ իւր այս ամեն փորձերն ապարդիւն եղան , յուսահատ նորա պաշտօնին և կոչման զէմ զինեցաւ , սոն է կուսակրօնութեան . և զայն առաջի Աստուծոյ բնութեան քեմ աղբարամբելաւ հանդիսապէս ուխտարարութեան համարեց և կուսակրօնի ժը արբար լինել բնութեան օրինաց հակառակ :

Օրագիր ահա սոյնպիսի անհեթեթ և դահապէժ վճիռներով անխառնութեան և ուխտարարութեան կը համարի կուսակրօնութիւնը և անխառն ու ուխտարարութիւնակրօնը և քապատոր լինելու անպարզած : Արով ըստ տարօրինակ արամարանութեան Օրագիրն ուխտարարութեան և քապատորութեան անխառնութեան էն մեր Հայոցս ետիւ կաթողիկոսներն և երկու սրաւ բարքները , որոնք սուսնձին առանձին ամթունքեր կը գրաւեն և իրենց հովանաւորութեան ներքեւ կ'ամփոփեն բովանդակ հայ ժողովուրդը , ուխտարարութեան և քապատորութեան անխառնութեան են նմանապէս եպիսկոպոսներն ու վարդապետներն , որոց անընդմիջաւ կան խնամոց յանձնուած են ընդարձակ վիճակներ , և լայնածաւալ թեմեր :

Բայց չենք գիտեր թէ՛ ինչ սրաւ մարանութեամբ կամ ո՞ր օրէնքով Օրագիր դատաւորութիւնը ամուսնացելոց միայն կը սեպհականէ և բոլոր կուսակրօններն իբրեւ արդարութեան անձեռնհաս և անիրաւ կը դատասարանէ : Աւր կարգացած կամ բոստ է երբէք այսպիսի մի այլանդակ կանոն կամ պայման արդարութեան և իրաւանց ի դատաստանի . արդեօք Աւետարանի մէջ , յորմէ անգէտ է խաբար , արդեօք ազգաց օրինադրութեանց կամ աւանդութեանց մէջ : Աւր է յուցած ապացոյցը : Թուի թէ Օրագիր իւր ողորմելի խելքն իբրեւ օրէնք կ'ուզէ հրաւ

չակել : Արչանի անսուտութիւն :

Տես, աշխարհութեացող, թէ () րաբիբ՝ Պատրիարքի դէմ ունեցած անհաշտ ատելութեան կրքէն մղեալ մինչեւ ուր կը հասնի : Ս. պատրիարքի կենաց և գործոց մէջ չը կարողանալով այնպիսի յանցանք մի գտնել, որով կարող լինի զայն վատահամբաւել և բարոյասէտ սպանանել, քրիստոնէական կրօնի սոյն դարաւոր ստորութիւնն իմաստակաւ թեամբ կը նախատէ, կ'այսպնէ կուտակրօնութիւնն ընդունող ազգերն, ընդ որս և Հայոց ազգը նախատակոծ կ'առնէ, տգիտաբար կրօնական յեղափոխութիւն պէտք է կ'աղաղակէ, դատապարտելի շատեսութեամբ կուտակրօնութիւնը յառաջադիմութեան արգելիչ և մտաց մշակութեան թեմ պարտաւոր կը համարի, դատալէ պէտք է զայն կը գոչէ զայրագին մոլեգնութեամբ. և այս ամենը որպէս թէ սնեցեալէն քաղած՝ կը յորդորէ ժողովուրդը, որ անցեալէն խրատուի :

Սակայն, սիրելի ընթերցող, մի զարմանար երբէք () րաբիբի սոյն տղայական տգիտութեան վերայ. վասն զի սփգիտէ, թերեւս կարողացած չէ մեր ազգային և եկեղեցական սրտամութիւն ներքն. ըստ որում եթէ գէթ միանգամ աչքէ անցուցած լինէր, անշուշտ եմ որ սոյն թիւր ու մոլար դատողութեանց դատման մէջ չը պիտի գրբէր երբէք յանմուտաց նախատինս իւր. այլ նոցա մէջ պիտի տեսնէր այնպիսի կուտակրօն վարդապետներ, սրտնք ՚ի սէր Աստուծոյ, ՚ի սէր կրօնի, ՚ի սէր ազգի և հայրենեաց անձնաղիր շահատակութեամբ ընդ քիրտն և ընդ արիւն ապաժոյժ կ'ընթանան, դպրոցներ կը բանան, հայ աշխարհն համայն կը յեղափոխեն, անձանձրոյթ աշխատելով միտքերն ու սիրտերը բարոյական դատարարակութեամբ կը մշակեն և Աւետարանի փրկարար լուսով կ'առն-

ւարեն, կը կաղգուրեն և կը զօրացնեն :

Ահա այսպիսիները, որոց շնորհիւ միայն կարող եմք ազգ կոչուիլ, ամենքն ևւս կուտակրօն էին. բայց ոչ երբէք ըսա () րաբիբի արտազուր սրտամաւնութեան ուրախութիւն, և ո՛չ իսկ յառաջադիմութեան արգելիչ և մտաց մշակութեան թեմ պարտաւոր, այլ ընդհակառակը, լուսամիտ, ժողովրդասէր, հայրենասէր, յառաջադիմասէր, անձնանուէր ևւս սրբանուէր անձինք էին : Ահա այսպէս կ'ուսուցանէ մեզ անցելոյն սրտմութիւնը և կը խրատէ զմեզ, որ առանց ծաղրելի սովեստութեան, մեր նախնեաց նման քրտինք թափենք, աշխատինք ազգովին և յօգուտ ապագային հայրենասէր կրօնաւորներ սրտորատենք :

Այժմ անցեալ մի ունիմք, այդ ևւս մեր սրտմութիւնն է, գէթ մենք այս պէս կ'ըմբռնեմք և մեր իսկական հաւմուտն այս է. բայց անձանսթ է մեզ () րաբիբի յիշած անցեալը : Ար անցեալն է արբեօք այդ, որ () րաբիբն կը խրատէ ինքնախօսութեանն դատալէ և իրօնական յեղափոխութեան կարեւորութեան նշմարել. թող բարեհաճի մեզ մատնանիշ առնել որպէս զի ՚ի հայելույ տեսնենք իւր խելապատակի գոյնը :

Արդ խօսքերնիս ձեզ կ'ուզենք, () րաբիբ, և կը հարցնեմք, թէ ինչու այսպէս անդուշաբար ձեր կոչման հակառակ զրից մէջ կը գտնուիք. և ձեր առ Հայ հասարակութիւնն ուսուցիչ Աստուծոյ հանդիսապէս և սրբազնապէս ըրած ուխտը խաղաւ կը մտանայ : Ոչ սարքէն բազմիցս ուխտաղիր եղաք ազգն լուսաւորել, նորա բարոյական ունիւթական օգուտներն պաշտպանել, նորա սիրտն ու միտքը մշակել բարոյական յորդորներով և յօգուտ նորա աշխատիլ բանիւ և գրով : Այլ թէ մերթ եկեղեցւոյ խորհուրդները

կրից խաղաղէք բնեջը , մերթ ամուսնու-
թեան սուրբ կապը ճաղրեցը (1) , մերթ
կուսակրօնութիւնը բնութեան դէմ
սպառնալովութիւն համարիլը ; մերթ
ալանդակ խորհրդածութիւններովքը
բիւտնէական կրօնի դարաւոր սովոր-
ութիւններն թշնամանեցը և մերթ
քրիստոնէական կրօնը յիմարաբար յե-
զախիսելու եղևեցը , միթէ այս ամենը
յօգուտ ազգին աշխատիլ է ըստ քո
ծակ տրամաբանութեան :

Զանուն արդարութեան և ճշմար-
տութեան կ'երդուեցնեմք դքեզ , () րու
Գի'ր , որ անկողմնակալ ուսում , ձեռքդ խրդ-
ճիդ վրայ դրած՝ ըսես մեզ , թէ այս ան-
հետեւի հրատարակութիւններդ՝ տգի-
տութեան և կոյր ատելութեան վրե-
մունք չե՞ն : Սենք չենք հաւատար բը-
նաւ , որ քո հրատարակածներդ՝ քո
համոզմունքդ են . իսկ եթէ համոզ-
մունքդ են , ախոս , հազար ախոս ,
որ 'ի լուսաւոր դարուս տգիտութիւ-
նըն իբրեւ համուզմունք ծախողներ
կան ստակալին մեր ազգին մէջ :

Ս . Ս . Յարգեալ :

(1) Օրագիր իւր մի թուոյն մեջ (զոր սյժմ չեմք
յիշեր , բայց 'ի պահանջել հարկին կարեմք գտնել և
ցոյց տալ) սաստիկ կը դանդաւոր Եկեղեցւոյ դէմ ,
թէ՛ ինչո՞ւ ամուսնութեան կապը անբուժանելի կը
բարոզէ . և կը յորդորէր , որ այս սուրբ սկզբունքը
մերժուի և ամուսնութեան նոր օրէնք հաստատուի
Հայոց մէջ :



Ե Ր Կ Ո Ւ Խ Օ Ս Ք

Ե Կ Ե Ղ Ե Ց Ի Ո Յ

Պ Ա Շ Տ Օ Ն Է Ի Ց Ո Ւ Դ Դ Ո Ւ Ա Յ

(Ը արուսնակութիւն , տես թիւ 8)

Տեսէք , Հարք իմ , տեսէք որ մեր
այժմեան անպատիւ վիճակը արդէն
ճանուցուած է մեզ , և մեր զայն չը
գիտնալը տգիտութիւն է , գիտնալ և
չզգուշանալը անհնազանդութիւն , յա-
մառութիւն և յիմարութիւն է : Այժմէ
մենք Մտուածոյ խօսքին չենք հնազան-
դիր , ի՞նչպէս կը յուսանք որ ժողովուր-
դը մեզ հնազանդի :

Սուրբ գրոց վճիռները , բարոյական
կանոնները և խրատներն անփոփոխ են ,
ամեն ժամանակի համար կարեւոր են ,
ամեն ատեն նոյն են . մարդկան չար-
եաց համար նորա սարունակած սպառ-
նալքները , խոտտացուած պատիժները
միշտ կատարուած են և կը կատարուին
Սուրբ գիրքը ամեն դարու համար է ,
և նա է մեր իմաստութիւնը . մենք զայն
չի գիտնալով և չիարդալով , նորա պա-
րունակած աստուածային պատուէրնե-
րն ու հրամանները չը կատարելով , մի-
թէ նորո՞ սպառնալեաց ազդեցութե-
նէն ազանտ պիտի լինիմք . ո՛չ երբէք , այլ
միշտ կը կրենք , կղզանք , բայց կամ չգի-
տենք և կամ չենք ուզեր գիտնալ թէ մեր
յանցանաց հետեւութիւնն է այն Աջ-
րը աչք չունենալուն համար արեգակը
չի ծագած չը լինիր , այլ միշտ կը ծագի
և կոյրն ալ նորա ազդեցութիւնը կրկրէ .
մեր ևս մտօք կոյր լինելուս համար , Մ-
տուածոյ խօսքին ազդեցութիւնը չենք
կարող խափանել . քանզի այն յաւի-
տենական օրէնք է : Սենք միշտ մեր
անփոք գործոց դառն հետեւանքը կը

կրե՛նք, զոր յայանած է մեզ Մատուծոյ
 իմաստութիւնը թէ, «Օխ անար-
 գողը պիտի անարգեմ» և զգուշացու-
 ցած է, որուն եթէ չը հաւատանք,
 դարձեալ կը յանդիմանէ զմեզ ըսելով.
 «Այն լքելոց սրտւք, որք հաւատան
 Մատուծոյ, և վասն այնորիկ ոչ սրահ
 պանին ՚ի նմանէ. վայ այնոցիկ՝ որք կո-
 բուսին զհամբերութիւն, և որք ՚ի բաց
 թողին ճանապարհս ուղիղս և դարձան
 ՚ի ճանապարհս թիւրս. և զի՛նչ արաս-
 ցին՝ յորժամ նկատել սկսանիցի տէր» :

Իմաստութիւն պէտք է մեզ. քանզի
 առաջնորդներ ենք. հմտութիւն կը պու-
 հանջուի մեզմէ, որէնք և գիտութիւն
 կը փնտրուի մեր բերնէն, քանզի վար-
 գապետներ ենք և Մատուծոյ պատգա-
 մաւորներ : «Խելացիները պէտք է ա-
 ռաջնորդութիւն ստանան» : կրտէ Լ-
 մաստունը, «Իմաստնոց բազմութիւնը
 աշխարհի վրիպութիւն, և հանճարեղ
 թագաւորը՝ ժողովրդոց հաստատու-
 թիւնն է» :

Մըք բազմութիւ առաջնորդք և տան
 երեց քահանայք պատճառ կը դառնան
 իրենց ժողովրդոց կորստեան, կը խռով-
 են զանոնք, կը վրդովեն և կը ցրուեն. ո-
 բով յայտնի է թէ իմաստուններ չեն,
 ուրեմն ինչո՞ւ կը վարեն այն պաշտօնը,
 որ իմաստնոց պաշտօնն է, կամ ինչո՞ւ չեն
 պատրաստեր զիրենք իրենց պաշտօնին
 արժանաւոր լինելու. քանի որ տգէտ
 անմիտներ են, քանի որ իրենք զիրենք
 չեն պատրաստեր և քանի որ նոցա յիմա-
 բութեամբը վնասակար են ազգին, ժո-
 ղովը դեան և աշխարհի, ինչո՞ւ տակա-
 լին պիտի կարողանան վարել այդ պաշ-
 տօնը՝ որ հասարակաց օգտակար լինե-
 լու համար սահմանուած է :

Իմաստութիւն ու հմտութիւն
 պէտք է մեզ, վասն զի տնտես և Մա-
 տուծոյ բանին մատակարարներն ենք,
 արդ եթէ մենք մեր պաշտօնի պարտքերը

չը գիտնանք ու չը սովորինք, եթէ մա-
 տակարարելու ժամանակը, կերպը, լե-
 ռաքանչիւրին ընդունակութեան և սնն-
 դեան համար պէտք եղած տեսակները
 չը գիտնանք, չը պատրաստենք ու չը
 բաշխենք, յայտնի է որ Մատուծոյ որդի-
 քք իրենց հոգեւոր սննդեանէն զրկած կը
 լինինք, հետեւաբար անհաւատարիմ,
 անձեռնհաս և յանցաւոր կը համարը-
 լինք. ինչպէս որ ենք այժմ : Վասն զի
 զրկած ենք ժողովուրդը իրենց հոգե-
 ւոր կերակուրէն, ինչու որ մատակա-
 րարութեան գործոյն անսեղեակ ենք.
 մեզ նման մարդկան գործը չէ սյն. խել-
 քի, շտրհաց և առաքինութեան տէր
 լինելու է Մատուծոյ տան տնտեսը :
 Նախնիք ալ այսպէս կը հասկնան, ինչ
 պէս որ յառաքելոց անտի աւանդուած
 է իրենց. «Օխ զայսպիսի իսահագործել
 կերակուր և մատուակել ըմպելի, ա-
 ըանց է բարեաց և քաջութեամբ թի-
 հո չտակարաց, որք բաւական են ա-
 ծել հասուցանել զանկատար ոգիս յայր
 կատարեալ ՚ի չափ հասակի կատար-
 մանն Վրիստոսի» : Մյայտ կը խօսի
 (Յովհան վորդապետ, Սարկաւագ մա-
 կանուանեալ իմաստուն պաշտօնեայն,
 որով յայտնապէս ըսել կուղէ թէ
 չարերուն, մոլիներուն և անիմաստնե-
 բուն գործը չէ այս մեծ մատակարա-
 րութեան պաշտօնը կատարել : Մոլի-
 ներն, կամ թէ ըսինք, իրենց մէկ ա՛ն-
 կարգ բաղձանաց գերի եղողները չեն
 կարող այս պաշտօնը կատարել, քան-
 զի թէպէտ և համայն գիտութիւնք
 և իւրամուկք սովորած լինին՝ իմաստուն
 չեն. մոլիներն օգտակար սկզբունք չեն
 կրնար ունենալ, և եթէ լաւութիւն
 մի ընեն՝ այն դիպուածական է : Մյսօր
 որչափ օգտակար հոչակուած մար-
 դիկներ ունինք ազգային հոգեւոր և
 մարմնաւոր պաշտամանց մէջ, որք ի-
 րօք չարեր են և վնասակար, որչափ

խօսքով ակղբունք արշտողներ գիտէր, որ գործով հակառակ են իրենց սկրզբան, և այս կերպով ազգը կը խաբեն և լրագիրներէն ոմանք ալ կամ ցած նկատումներով և կամ տգիտութեամբ գովեստներ կը շարունակեն այնպիսեաց և ազգին տունը կաւրեն: Այնպիսի Հռոմայրաբախախալտաւախութիւն, պաշտօնէ խարազագարման և անարգանաց արժանի են, քանզի երկուքն ալ միտպէս միասակար են հանրութեան, քանզի երկուքն ալ շահամոլ նենգամիտներ խաբերաց կեղծաւորներ եւ լուռութեան պատրուակաւ գաղտնի թշնամիներ են. որք միտպէս ազգէն կը սնանին, կ'աճին և կը փառաւորին բայց երկուքն ալ ազգը միասուց և կորստեան կը մատնեն: Այս, այսպէս են ուխտագրութ կրօնաւորներն ու խաբերաց և շահամոլ խմբագիրները. ինչ մի սո որ կարող է հասցնել ճշմարիտ և կղբունքէ վաւրի խմբագիր մը, նոյն միտաւոր կուտայ տգէտ ու մոլի արշտանէ այն Ակեղեցւոյ հովիւը տգէտ ու նենգաւոր լինել, կը նշանակէ լոյս չը տուող բայց տաշտող արեգակ, շտարցնող կրակ, չի կշտացնող կերակուր: Այստուն՝ բայց մոլի կրօնաւորը, ինչպէս իմաստունը նմանցուցած են, գիւրջ շարիող աւանակ մ'է. բայց այս նը մանութիւնը թերի է. իրաւ է որ ինչ պէս գրաստը իւր շարիած գրքերէն օգուտ չի բաղեր, նոյնպէս մոլի գիտունն ալ իւր գիտութիւններէն, բայց գրաբարձ գրաստը գոնէ ուրիշին միտա ալ չունի, բայց մոլի գիտունը թէ իւր անձին եւ թէ այլոց բազմաց հազարաւոր միտաներ ունի. զոր բնութեան մէջ ուրիշ բանի չեմ կարող նմանցնել, և ոչ իսկ կարող եմ հաւատալ թէ նորա հաւասար միտասակար բան մը գտնուի բնութեան

մէջ . . . : Աւրեմն պէտք է խաբուիլ անոնց, որ դառներու հանդերձով կը մտենան մեզ բայց իրենց ներազին յաժշտակիչ գայեր են. արապուստ իմաստուն, բազմագէտ և ամեն բանի հմուտ կերեւին բայց ինքրբուստ չի մար, տգէտ և թերամիտներ են, ինչ չու որ չար են, մոլի մտքեալ են, և վատթար կը համարուին քան զկողտտիչ աւազակս և քան զկիտի անառաւ կրտ: Իմաստուն չեն կրենք նորա՝ որ ամեն բան գիտեն բայց իրենք զիրենք չգիտեն. մոլութեան և առաքինութեան վրայ ճանող և նոցա օրէնքներուն խերամուտ եղող իմաստուն կարծուածները կրնան իրօք իմաստուն համարուիլ, մինչդէռ մոլի են և ոչ առաքինի. ինչ օգուտ որ նորա ազգու կերպիւ համոզիչ և բռնադատիչ փաստերով կը սրտուաւեն մոլութիւնը եւ կը գովեն առաքինութիւնը, բայց փաստերէն ամենազօրաւորը ներհակ կողմին կը գործածեն. այսինքն, անձնու կան օրինակը, առիւլ և ուսուցանելու օրէնքը, որ ամենէն աւելի հզօր համոզիչ փաստն է, սխալ տեղ կը գործածեն. խօսքով գովածին գործքով չի գործադրելով կատեն ու լուրբայն կը սրտրսուեն. իսկ սրտրսուածը գործով յօժարակամ կատարելով լուրբայն գոված կը լինին, և իրենց խօսածներն ինքնին ջրած. և ահա այս սրտածառաւ քարոզը, բեմբասացութիւնը, խորատք և յրգողք սովորական բաներ դարձած՝ սարսրդիւն կը մնան. որով ժողովրդեան մէջ՝ ստուծայ խօսքը լուսով սովի արիւնքեալ է, և ամեն մարդ հոգեկան սաստիկ անթութեանէն ահա իւր մարմնայն կէսը ուտելու վըրայ է. նորա կենաց մեծ մասը սարսրդիւն կը մաշի և հեշտոխտութեամբ կը փձացնէ . . . : Այլ այս աղետալ կայութիւնը անսնկելով ոչ միայն լը

գուշայնող չի կայ, այլ և այն իմաստուն կործուածներէն օրինակով քաջակերող և խրախուսողներ բազմութիւն ցաւ է բռնելն ու լսելը, որ այս շարեաց պատճառ և սուգականութեանց օրինակ եղող Աշխեղեցոյ պաշտօնեայնեք ալ կան, Վնչ պիտի ըսէ այն հոգեւոր հովիւր՝ երբ իւր ժողովուրդը Աստուծոյ ատելի գործոյ մէջ տեսնէ, քանի որ ինքն թէ բանիւ և թէ գործով պատճառ տուած է նոցա մեղաց և մոլութեց. ինչպէս կարող է արդէ լուրերը իւր ուսուցածը գործադրուած տեսնէ, անշուշտ պապանծի պիտի, և ահա անդէն կորոյս իմաստութիւնը. իսկ եթէ համարձակի իւր չգործադրածը այլոց ուսուցանել, անշուշտ պիտի յանդիմանուի նախ Աստուծմէ որ կը սէ. «Պակայն մեղաւորին ասէ Աստուած. իսկ դու ընդէր բնաւ պատմես զոր դարութիւն իմ, կամ առնուս զուխտ իմ ՚ի բերան քո: Օ ՚ի դու ատեցեր զխրատ իմ, մերժեցիր և յեաս ընկեցեր զամենայն բանս բերանոյ իմոյ: Թէ տեսանէիր զգողս, ընթանայիր ընդ նոսա, և ընդ շունս զնէիր զբաժին քո: Վերան քո յաճախէր զչարութիւն, և լեզու քո նիւթէր զնենդութիւն: Աստեալ զեղբօրէ քումմէ չարախօսէիր, և ՚ի վերայ որդւոյ մօր քո զնէիր զգայթակղութիւն: Օ այս ամենայն արարեր և լսեցի քեզ, կարծեցեր անօրէնդ ՚ի մտի քում թէ եւ ես քեզ նմանիցեմ: Արդ յանդիմանեցի և կացուցի զայս ամենայն աւաջի քո. իմացարուք ամենեքեան ուրոց մուացեալ իցէ զԱստուած: Արդ ըրդ իւր խղճէն, որ կազդ է միշտ ըրածին ասօրինաւորութիւն, և ապա իւր ժողովուրդէն, աղէն, եղբայրներէն և զաւիլներէն, ինչպէս որ ահա այսօր փորձով կը տեսնենք, և կատարելսպէս պէտք է համոզուած լինիմք որ այս ամենը

մեր պաշտաման սրբութիւնն ու վերահսկութիւնը չի պահէնուս հետեւութիւնն է, և արդարութեան վրէժխնդրիւր պատուհասը, որն որ վերջին մը անջննաւոր պատուհասին և արդարութեան կատարեալ վճարքին մէկ փոքրիկ ազդարարն է, զոր եթէ չըզգանք՝ բանական չենք, և եթէ հասկընալ չուզենք՝ իմաստուն չենք:

Իմաստութիւն կը պահանջուի մեզմէ, այն, իմաստութիւն ՚ի բանս, իմաստութիւն ՚ի խորհուրդս, ՚ի գընացս և յամենայն շարժմունս. իմաստութիւն, նախ ուղղուելու և ապա զայս ուղղելու: Անօգուտ են բանից առատութիւնք, սնտախ են բազմութիւ գիտելեաց հմտութիւնք, չեն աղէր իշխանական սաստք և այլ արտաքին հաղարաւոր միջոցք՝ առանց կենդանի օրինակի. եթէ իմաստուն լինիմք՝ խաչափառին առակը կարող է մեզ համար ազդու խրատ մի լինիլ. — Խաչափառին խրատ կուտայ մայրը, որդեակ՝ ուղիղ քայլէ, կըսէ. իսկ որդին կը պատասխանէ. մայր իմ ճիշդ քեզ նման կը քայլեմ: Աստ ուղիղ օրինաց ճշմարտ բարոյականին, բոլոր մարդիկ պարտաւոր են բանիւ եւ գործով խրաբու բարի օրինակ լինիլ. այս՝ առ ընկերս ունեցած պարտուց մտան է, որուն ենթակայ է մարդէ ահր ըստ ամենայնի, և որուն զանցաւորութեան հետեւանքը իխտ աղետալի է և որուն տեղ ուրիշ ոչինչ չէ կարող փոխարինել, քանզի ընկերք գայթակղեցին ը սոսկալի չարութիւն է, արդ հասարակ մարդիկ եթէ իրարու խօսքով և գործքով չար օրինակ լինելով պարտազանց կը գտնուին և գատատարտութեան արժանի են, ուրեմն մեզ ինչ պիտի լինի. սէր պիտի փախլինք և ուր պիտի թաքչինք՝ մենք որ մարդ լինելէ զատ քահանայ, ու

ուուցիչ և առաջնորդ ալ ենք . ի՛նչ բան կարող է ազատել զմեզ սոյն անհրաժեշտ պարտաւորութենէն և պատասխանատուութենէն : Ար որ առանց նաչնորհութիւնը կարող է արդարացրնել զմեզ . եթէ մեր սուրբ կարգն ըսես , ես զայդ մտածելով կը սոսկամ , քանզի երկու կողմէն ահագին արգելքներ և սպառնալիք կը տեսնեմ , նախ իմ Տէրս կրտէ . « Արում շատ տըւաւ շատ խնդրեսցի , և որում բազում աւանդեցաւ առաւել եւս պահանջեսցի » . և թէ , « Ար որ լուծցէ մի ինչ ՚ի պատուիրանացս յայսցանէ՛ ՚ի փոքունց և այնպէս ուսուցէ զմարդիկ , փոքր կոչեսցի յարքայութեան երկնից » . և երկրորդ (Յիսուսի ճամբարիտ աշակերտ ընտրեալ անօթը կրտէ . « Ա՛ ՚ի անփոյթ առներ զչնորհացդ , որք ՚ի քեզ են , որք տուան քեզ մարդարեւութեամբ ՚ի ձեռնադրութենէ երկրութեան . . . ըզգոյշ լինի՛ր անձին և վարդապետութեան՝ և ՚ի դմին յամեն՛ր , զայդ եթէ առնիցես և զանձն ասրեցուսցես և զայնոսիկ՝ որք քեզն ըսիցեն » : Աղօթից և պաշտամանց յաճախութիւնը պիտի ըսես , այդ ալ տեսակ մի գայթակղութեան առարկայ ըրած ենք . քանզի շատերնիս շատ անգամ կը հեղգանք և կը զւնանք , ու զամ աւեննիս կը կատարենք և չուզած աւեննիս անփոյթ կը մնամք , սակայն պէտք է գիտնանք որ այդ եւս նուիրական պարտք մի է , որ միւս պարտուց հետ անհրաժեշտ կը պահանջուի , և որոյ զանցառութիւնը պարտազանցութիւն է և անհնազանդութիւն աստուածային հրամանաց , և ասպերախտութիւն ընդդէմ աստուածային բարերարութեանց , ուրեմն այդալ զմեզ չարդարացներ , այլ ատով ևս դատաստանի և պատասխանատուութեան ենթակայ եմք . հապա ի՛նչ բանի վստա

հացած եմք . ոչ մի առնորկայ չունինք վստահութեան , բոցց միայն մեր տղի սուրբեամբ ունեցած կամսպաշտութիւնն ու յամառութիւնը , որուն ի՛նչ ատիճան յիմարութիւն լինելը ինքնին յայանիէ : Ինչո՞ւ չենք կարգար և հնազանդիր՝ Ապրելոյն սա կենսաւէտ խրատին որ ՚ի դէմն Տիմոթեայ մեզ ամենեցուն կը խօսի . « () րինակ լինի՛ր հաւատացելոց բանիւք , գնացիւք , սիրով , հաւատով , սրբութեամբ . մինչեւ գամ ես միտ դիր ընթերցուածոց միսթարութեան և վարդապետութեան » : Կարձեալ . « () ձեռս լքեալս և զձունկս կը թոտս հաստատեցէք , և զոււիզս ուղի զըս արարէք ոտից ձերոց , զի մի որ կսզն իցէ գլորիցի՛ այլ մանաւանդ բժշկեսցի , զխաղաղութեան զհետ երթայք ընդ ամենեսին և սրբութեան , առանց որոյ ոչ որ տեսանէ զտէր » : Կարձեալ . « Այնպէս յանցուցեալ յեղբարս , և զխիզ՝ մտաց տկարացն զայրոցուցեալ , ՚ի Քրիստոս մեղանէ : »

Արանի՛ քեզ , Պօղէ՛ , որ այդպիսի սուրբ խորհուրդներով իմաստնացած ես , և ոչ մեր ժամանակի յիմարական ցնորքներով . երանի՛ և քեզ , Տիմոթէնս , որ այդպիսի անմահական խորհուրդներով և յաւեժական սուրբ սիրով վառուած բորբոքած ուսուցիչ վարդապետ մի ունիս , որ կարող է զքեզ և քեզ լսողներն փրկել և Աստուծոյ արքայութեան արժանաւոր ժառանգներ ընել . իսկ մեք ըսա յանդիմանութեան Տեսառն , թէպէտ չենք յաճիր ընդ ծով և ընդ ցամաք եկաւ մուտ մի , աշակերտ մի որսալու , սակայն մեր շուրջ եղող և զմեզ տեսնող ամենուն ալ չարեաց սրատճառ կը լինիմք , և զանոնք որդիս գեհենի կը շինեմք կրկին եւս քան զմեզ : Այլ երջանիկ հոգիներ , եկէ՛ք , և տեսէ՛ք թէ մեր ու ձեր վարուց մէջ ինչ մեծ տար

բերութիւն կայ, բայց մեր այժմու
ս սունասիրտ կրօնաւարացոս առջև ձեր
սատուածսիրութեան և մարդասիրտ
թեան վե՛մ գրացմամբ բռնկած սրբ-
տերը, որպէս զի գուցէ նոցա սրտազ-
բու ճառագայթից աղղեցութեամբ
մերն ալ ջերմանայ :

Հովիւք Հայոց, աչքերնիդ բա-
ցէք, մտքերնիդ և սրտերնիդ ալ սրբ-
զեցէք, տեսէք, թէ նոսինիք իրենց սրբ-
բու թեամբ, հաւատքով, արդարու
թեամբ և բարիփառքով ի՛նչպէս շարու-
նակ մեր անարժան կեանքը կը յանդի-
մանեն. ի՛նչ պէտք է հեռի երթալ,
ահա ամեն օր կը շարամբանք կը տեղան
մեր գլխուն. նոյն խակ անարժաններէն
անգամ յանդիմանութիւն կը կրեմք.
մեր ամբարտաւանքը զարաստը ի՛նչո՞ցած է
զ՛րբսեր մանուկները : Պաշտօնեանք եկե-
ղեցւոյ, մեր նախորդներն գրոց վար-
դապետութեան մտազրու թիւն կը
նեն և ոյն տեղ միտիմարութիւն կը
գտնեն. իրենց խնաստութիւնը սուրբ
գրոց ուսումը կը համարին. « Ի ման-
կութեանէ զգիրս սուրբս գիտես, որք
կարողք են խնաստուն առնել դքեզ
ի փրկութիւն ՚ի ձեռն հաւատոց » որ
ի Քրիստոս Յիսուս » : Իսկ մեք ոչ
թէ միայն ՚ի մանկութեանէ չենք գի-
տեր, այլ և մեծութեան աստեն ան-
գամ, հորի եղած աստեն անգամ ոչ
գիտենք և ոչ կուսանինք. անոր հա-
մար է, որ չենք « Քարալէր Աստուծոյ
խօսքը, վրայ չենք հասնիր ժամու և
տարածամու. անոր համար է, որ չենք
կարող ստատել, յանդիմանել, և ա-
մենայն երկայնամիտ վարդապետու-
թեամբ միտիմարել. » և ասոր համար է
որ ամեն կողմէն ամենայն որ կ'արհա-
մարհէ զմեզ. այս սրտաճառաւ՝ ան-
ողջամիտ քարոզութեան մտիկ ընող չի
կայ. հասցա « Լ'էն Տեղ իրենց ցանկու-
թեան, և իրենց ականջաց խորհրդուն համեմար

վարդապետներ որո՞ւմ զիջած են և անոնց
յօժարութեամբ կը լսեն », յորոց օղուս
մի չի շահելէն զատ՝ չարասար կը վը-
նասին : Ի՛նչուչա մեր ազխութիւ-
նը առիթ տուած է ժ. զովորեան՝ որ
իւր « Լ'էլիքը ճշմարտութեան խօսէն կը
բարձրէ է ստատութիւնը Տեղ կիցնայ »,
քանզի մեզմէ շատերը փոխանակ ըզ-
գաստ կենալու, փոխանակ ամեն պա-
րագայի մէջ հաւատքին համար ճիգ
և աշխատանք թափելու, փոխանակ մեր
պաշտօնն իւր պայճաններով կատա-
րեալ հաստատուն բռնելով աւետա-
բանչի գործ գործելու. ընդհակառակն
մեր մարմինն ու կիբքերը պաշտեցինք,
մեր օրինաչանցութիւնքն արդարացը-
նելու և մեր խղճի խայթերն մեղմելու
համար՝ ստուծոյ խօսքը թիւրեցինք կա-
մակորեցինք ՚ի կորուստ անձանց մերոց
և այլոց. օրէնքը քարոզելու տեղ ժու-
ղովորեան կիրքերը շոյեցինք, որպէս
զի մերն ալ ծածկուի. փոխանակ Այս-
տուծոյ խօսքը արդեամբ Հոգոյն և
չորութեամբ քարոզել և, ցնորական խօս-
քերով և սուտ ու փառք առասպելնե-
րով մեր յիմարտեան հանձնորը ցոյց
աալ ու զեցինք և ոչ Աստուծոյ օրէնքն
ու ճշմարտութիւնները. անմիտ փա-
ռասիրութեամբ և յիմար երեւակոյ-
ութեամբ առաւել մեզ զմեզ քարոզեցինք
քան թէ զ՛Յիսուս Քրիստոս. փոխա-
նակ զմեզ Քրիստոսի համար ժողովրդեան
ծառանդն անուանելու, թերամտու-
թեամբ նոցա պէրը, իղիանը, բռնաորը,
կարսպահարիլը և կարտածիլը դարձանք. և
ահա այսպէս մեք մեր պաշտօնին ան-
հնազանդ գտնուելնուս համար, մա-
նուկն ընդ ձերոյն, կրասերն ընդ աւա-
գին, և անարգն ընդ պատուականին
կ'ընդհարկանի. Արամ չեմ ասել ակար-
օրիորդ մը իրաւացի փաստեր կ'ունե-
նայ զմեզ և մեր դիտապեան յանդի-
մանելու և իրատելու. և կրանի թէ

խրատուած լինէինք : սակայն հասարակական մեղ որ այսպիսի սրբապայց մէջ աստուած կը մնամք , և երբ ուրիշն զմեզ կը խրատէ , երբ մեր չի գիտցած մէկ բանին մաս կը խօսի , փոխանակ բանական խորհրդով միտ դնելու , խոնարհութեամբ ընդունելու և ըստ ճշմարտութեան գտնելու , ըստ աչտ կը դատենք , և կը զայրանանք . նաև շատերնիս նոցա դէմ յիմարութեամբ փտուն զէնք մը ունինք , զոր խօսյն կը գործադրենք . այն է բողբախան կամ անհաւատ ըսել . առանց խորհելու՝ որ այդ անզգոյշ անուանարկութիւնը , այդ կամայաշտ լեզուի զարարութիւնը ինչ աղէտներ բերու աղբին գլխուն . առանց մտածելու , որ այսօրուան աղբին կրօնափոխութեամբ ունեցած բազմաձիւ սարսափաւոր վիճակը այդպիսի կամակոր կրօնաւորներու անզգոյշ և թիւրաբան լեզուէն յառաջ եկած է : Գոհութիւն (Ստուծոյ , թէպէտ հիմայ շատերը կը դգան եւ գիտեն կրօնափոխութեան վտտթարութիւնը , վնասակարութիւնը և վրէժխնդրութեան ամենէն ցած ու նուաստ կերպն ըլլալը , որով և շեն զիջանիր այդպիսի լեզուաց պատասխանելու . համար կրօնք փոխելու , սակայն միշտ վնասութիւնն այդ խօսքերը և վնասեցուցիչ , գրգռող են և վրդա վիչ . քանզի ամեն մարդ սրտախ ունի . շատ անգամ այդպիսի անզգոյշ անուանարկութենէն կարող է մարդ այնպիսի միջոցներու գիմել , որ կրնայ բան գտնալինն աղետալի լինիլ . որդ ումեն անանք , որ այս ամենը գիանալով հանդերձ կը յանդգնին յանիրաւի զայլ բողբախան անուանել՝ որք իրօք բողբախան չեն , կը նշանակէ թէ բայ ՚ի ագիտութենէն , չարախրտ և նենգաւոր ալ են . իրենց յիմարական գիտութեան և փտած աստուածա

բանութեան նուաստութիւն մի չի գալու . համար կը զարարանն , այոյց վարկը կը կտարեն որ իրենք իրենց խաւարային ծածկութիւն սակը անխոյճաւ բար գործեն . բայց ինչպէս ըսի անցան այն ժամանակը , Հայք , հիմայ այդպիսեաց դարձնիքն յերեւան եկած է , ըստ անփոփոխելի վճռոյն Տեառն մերոյ՝ թէ « Չիք ինչ ՚ի ծածուկ որ ոչ յայտնեցի » . ամեն մարդ սովեցաւ որ կարտական նարատկներով կրօնափոխութիւնը որչափ ամօթալի է , մտնաւանդ քրիստոնէին համար բնաւ առիթ մը չի կայ կրօնափոխութեան . այն , ձեր այդպիսի զարարութեան պատճառաւ կրօնք փոխող չի կայ այժմ խելքը գլուխն երդնելուն մէջ , բայց յայտնի է , որ ձեր ըրածն ալ ոչ արգարութիւն է , ոչ իրաւունք է և ոչ իսկ վայելուչ . այլ է , որ հաստատուած և սոսոյք տարակրօնի մը թիւր կարծիքը հերքելու փաստին մէկն ալ նորա տարակրօնութիւնն է , բայց համակրօն եղբոր մը մեզ դէմ հակառակելուն կամ զմեզ խրատելուն համար բողբախան է ըսել և չիկրն սլ ասոյցուցանել՝ ցաւալի է և ամօթ . մանաւանդ խորհիլ հարկ է , որ նորա թիւր կարծեաց , վնասակար սկզբանց և մղարեալ գաղափարաց գուցէ դու սրաւնաւ եղած են , խօսքով և գործքով տեղիք տուած են անզգուշարար . ուրեմն փոխանակ անոր յանդիմանութենէն խրատուելու . օգուտ քաղելու , փութուելու և անձամբ բարի օրինակ ասուլու , ինչո՞ւ կը զայրանաս և կ'անուանարկես , չէ՞ որ այն ալ մարդ է , չէ՞ որ քեզի չտի , և թերեւս քեզմէ աւելի անկեղծ ու սուրբ հաւատք եւ փութուկ զպոցմունք ունի իւր կրօնի վերայ , իւր հոգւով և ճշմարտութեամբ պաշտած ճշմարտ Ստուծոյն վրայ . ինչո՞ւ կը վիրաւորէք յամուս կամուս

պաշտութեամբ ձեր եղբոր սկստը . ուրոյ համար Յիսուս Քրիստոս արիւն թափած է . և որուն միտքը երբեմն կրնայ պանսալ իւր Արարչին քով եւ գանգատիլ ձեր վրայ : Գոնէ ձեր պատուոյն խնայեցէք , մտածելով որ եթէ այն մարդիկն տլ ձեզ նման անխոհեմ և զարարտիչ լեզու ունենան՝ կարող են բիւրասպատիկ ամբաստանութեամբ զձեզ անպատուել , որ ձեր անխոյն վարձքերովն աւելի արժանաւոր ալ էք : սակայն ես կրտեմ , որ ուրիշին պատիւը չը ձանձող և ըստ արժանւոյն անոր չի խնայողը ինքն պատիւ չունի և պատուոյ ինչ լինելը չը գիտեր , հետեւաբար ինչպէս առաջ ալ ըսի , ամեն տեսակ մտութիւն անկէ կսպասուի . ուստի և ըստ իս խիստ զգուշալի է իւր կենակցութիւնը :

Իաց նլ յանցաւոր պաշտօնեայ , այդպէս ընելովդ քու յանցանքդ չի ծածկուիր . ուրիշ բամբաստելով , զբայ սրտելով անուանարկելովդ դու չես արդարանար , քու յանցանքդ միշտ յանցանք կը մնայ և դու գէշ կը ձանձցուիս , եթէ կուզես արդարանալ՝ գարծիր , վատութիւններդ վիտխ , քու պաշտօնիդ մէջ ունեցած սոխաութիւնդ լուսաւորէ , պաշտօնդ հաստատուն բռնէ , իօտէ ինչ որ կը վայլէ ողջամիտ վարդապետութեանդ . « Եւ տուծայ խօսքը ուսուցանելու մասին հաւատարիմ եղիր , որ ողջամիտ քարողութեամբ կարող լինիս միտթարել , և ներհակողներն ալ յանդիմանել . ինչու որ շատեր կան միտք հրապուրող խելք գտող , զրախօս , անհնազանդներ , որք զոչաքարողութեան համար առններ կը կործանեն՝ պէտք չեղած բաներ ստիւնեցնելով . . . խօսքով աստուածապաշտ կը ձեւանան և գործքով կ'ուբանան , որք պիղծ և անհուն են և բարբ բարի գործերու մէջ ան

պիտան . զրոս պէտք է պապանձեցընել » . - Ինչո՞վ , սուրբ և ողջամիտ գիտութեամբ , ուսմամբ և բանին վարդապետութեամբ , մանաւանդ գործով . . . : | սենք , պաշտօնակիցք իմ . մեր երանելի Հօր Սուրբ Արքայ Հոր հաղւոյն . « Եւ բանք բերանոյն մի անմրտաբար խեղկատակութեամբ կամ աշխարհօրէն զուտկանս կամ զանկաւ ծութիւնս ՚ի լեզուն յեղեղելով անարգել զք . այլ բղխեցէ սրտին զբան բարի , , , յօգուտ և ՚ի շահս լինել լրացց և մի ՚ի միտտ և ՚ի տաղտկութիւն և պատճառս ազարտելոյ զսուտքերականն պաշտօն » . (Ինքհանրական) Գիտէք անչուչտ որ մենք ասոր ներհակն ենք այսօր . . .

Աշխարհի մէջ թագաւորք իրենց աթոռակից պէտք է ունենան իմաստութիւնը , որպէս զի վայելուչ կարգով և խաղաղութեամբ թագաւորեն ,
- Ի՞նչ են թագաւորք ,

- Դողովուրեան վարուց , կենաց և ընկից հակադ բազարական պաշտօնեայնէր . նոցա բաղւոյն համար խորհող և տքնող՝ ժողովողէն փառաւորուած չը բեղաշուք սորսաւարներ , որք պէտք է իրենց պաշտօնը հաւատարմութե և արդարութեամբ կատարեն , սպաթէ ոչ թող ստկան այն կեցցէ՛ կանչող խաժամուժէն , որ իշխանութիւն ունի նաեւ անկցի գոչելու . կամ թող ստկան յաւիտենական արդարութեանն որ կարող է իշտաւել զանազաններքին և արտաքին հարուածներով :

Ըստ մասին այսպէս ենք և մեր Դողովուրդն իւր պատուոյն և իւր փառաց համար զմեզ կը փառաւորէ կը բարձրացնէ և մեք այն պատիւը մեզ սեպհականելով ժողովուրդը կը մտնանք , այն փառքն ու մեծութիւնը , այն յարգանքն ու բարձրութիւնը բուն մեր արժանիքն համարելով կը խրով-

տանք և մեր պաշտօնները բարձի թու
ղի կրներ :

- Մեջ ենք մենք .

- Երկրորդեան բարւոյն հսկող ,
սրբութիւն , արդարութիւն եւ լոյս
մատակարարող պաշտօնեայներ . նորա
վարուց և բարուց ուղղութեան հըս
կող սրահատան և կրօնական սարտա
ւորներ , մարդկան սրտերը Աստուծոյ
բնակութեան արժանաւոր բնակարան
ներ սրտարատելու համար որոշուած
ծառայներ , իրաւ , ծառայութիւն է
մեր պաշտօնը , այլ իւր տեսակին նը
կատմամբ վեհ է քան զամենայն իշխա
նութիւն . սակայն իւր վեհութիւնը
խոնարհութեան և քստղորութեան մէջ
է . իւր փառքն ու պատիւը՝ իւր պաշ
տամանց անթերի կատարման մէջ է ,
իւր պարծանքը՝ իւր գործոց արդիւն
քրն է , և իւր բարձրութիւնը Աստու
ծոյ օրինաց սրահայանութեան մէջ է .
վերջապէս մեր երկնաւոր Հօր անու
նը փառաւորել տալու արժանաւոր
գործոց մէջ կը կայանայ մեր արժանի
քը և փառքը . և ոչ թէ տգիտու
թեան շարժագիտութեան և գատար
կաջղիկ սնտոխաբանութեանց մէջ :

Այժմ թագաւորին լաւ թագա
ւորելու համար խնաստութիւն պէտք
է , առաւել եւս մեզ , քանզի նա մարմ
նոյ իսկ մեք հոգւոյ հետ առնչութիւն
ունինք . եթէ աշխարհի հազարապետ
ները լծնամեաց յաղթելու և ընտիր
գանուելու համար իրենց գործոց վե
րաբերեալ ուսմանց գիտութիւն , հըւ
տութիւն և կրթութիւն պէտք է ունե
նան . առաւել ևս մեք , քանզի մեր զե
նուորութիւնը և մեր պատերազմական
պատրաստութիւնները մարմնոց եւ ա
րեան հետ չէ , այլ խաւարի իշխանին
հետ , այլ չար կամաց և կրից հետ , այլ
մոլութեանց և մոլորութեանց հետ , ո
րոց համար խիստ զգուշաւորութիւն

և մեծ հմուտութիւն պէտք է :

Այժմ հովիւ մը պէտք է իւր հօտը
արածելու համար խոտաւէտ տեղերը
գիտնաց , զփաստուեր ուռնեաց տակ
ականակիտ ջրոց եզերքը հանդէպնէ ,
և աննոց բնութեան ու սննդեան յար
մար պարարտացուցիչ խոտերը ձանչ
նոց , առաւել եւս բանաւոր հօտի
հովիւք , որ նոցա բանականութիւնը
խնամելու կարգաւարելու և կազդու
րելու հոգն ունին . նոքա պարտաւոր
են գիտնալ ինչ որ իրենց խնամոյն
յանձնուած ժողովրդեան օգուտը կը
պահանջէ : Մեք այն , պէտք է իմաս
տութիւն հետեւինք . Հորք . մանաւանդ
գուք , ո՞վ աթոռոց ցանկացող և իշ
խանութեանց հետամուտ պաշտօնա
կիցք իմ , իմաստութեան ցանկացէք ,
որպէս զի աթոռներն իրենց բուն էութ
եանմբն ու որպիսութեամբը տեսնէք
ու ձանչնաք , որ եթէ դժբաղդաբար
հօն բարձրանաք , այլոց օգտակար լինիք
և կամ դոնէ չի սայթաթիք . «Յանկու
թիւն խնաստութեան տանի յարքայու
թիւն . արդ ո՞վ բոււնք ժողովրդեան ,
եթէ ցանկայք աթոռոց և գոււալա
նաց իշխանութեան , պատուեցէք զի
մաստութիւն , զի յաւիտեան թա
գաւորիցէք , ո՞վ առաջնորդք ժողովր
դեան , սիրեցէք զիմաստութիւն , քան
զի բաղմութիւն խնաստոց փրկու
թիւն աշխարհի և թագաւոր հանձն
րեղ՝ հաստատութիւն ժողովրդոց » :

Այսին զի ի՞նչ օգուտ ունին այդ
խումբ մը կրօնաւորք , որ իրենց նախ
կին ունեցած մոլութիւններն ու յի
մարութիւնները սոյն պաշտօնին մէջ
մտած օրէն ալ անխափան գործադ
րած և առաւելած իսկ լինելով ժող
վաւրդը գայթակղեցուցած և ի մոլու
թիւն առաջնորդած են , և փոխանակ
Աստուծոյ անուը փառաւորելու , ի
րենց անարժան վարքովը և տգիտու

Թեամբ արգաց և արանց մէջ խաղբ
ու խայտառակ կը լինին և բարձրերն
անունը յինքեանս կը նուազեցնեն . . .
« Մէ և ի՛նչ պիտի լինի երբ Տէրը նը
կտանելու սկսի » (Այլեւիս :) Ուրե-
մին կամ արժանաւոր լինիմք մեր պաշ-
տօնին և կամ թողունք այնպիսի պաշ-
տօն մը որուն անարժան ենք , չը լի-
նինք հետամուտ այնպիսի գործոց մը
որ մեր կարողութենէն վեր է :

Արդ կարծեմ այս շարիով կրցի հաս-
կացնել որ եկեղեցւոյ պաշտօնէից հա-
մար տգէտ լինելը ամօթ է , մեղք է
և մեծ վնաս թէ իրենց անձին և թէ ի-
րենց շրջակայիցը . հերթք սեպենք ու-
րեմն այս շարի և քիչ մ'ալ խօսինք
եկեղեցւոյ պաշտօնէիցանց ործու թեա-
նը վրայ կարճ ՚ի կարծոյ :

(Երրորդ խորհրդի վերջ)

Մ Ա Հ Ա Գ Ո Յ Ժ

Յուօք սրտի իմացանք Ամենատախ Տ . Տ . Պօղոս Սրբազան Աբբ եղևիտիւ-
պոսին Օ միւռնիոց բարեխնամ Առաջնորդին մահը , զոր գուժած էր Արշալոյս :

Նորին Սրբազնութիւնը իբրև Հայաստանեաց սուրբ Եկեղեցւոյ պաշ-
տօնեաց՝ անբասիր կեանք մի ունեցած է , ՚ի կրօնս ողբամիտ և ՚ի վարս անբամ-
բաս , իւր գանազան տեսչական պաշտօնավարութեանց մէջ ալ հասարակաց համա-
կրութիւնը գրաւած էր , ինչպէս Արմաշու վանուց վանահայրութեան և սյուշափ
ժամանակ Օ միւռնիոց պէս քաղաքի մը առաջնորդական ծանր պաշտամանց մէջ ,
որ տարացոյց է անշուշտ իւր խոհականութե՛ն , ծանրութեան և քաղաքագիտուէ՛ն :

Հանգուցեալ Ս . Հօր գովելի յատկութիւններն և իւր հանրածանօթ պար-
կեշտ կենաց համբաւն էր անշուշտ՝ որ առանց իւր հետամուտ լինելուն , և ա-
ռանց իսկ հրաժարականն ընդունուելու կոչուեցաւ յաթոռ Պատրիարքութեան
Կ . Պօղոս , յորմէ սպա հրաժարելով Օ միւռնիւոյ հասարակութիւնն ընդ ունեց
ղինքն իբրև որդեսէր Հայր , որոյ հովանւոյն տակ երկար ատեն պաշտպանուած
էր և այս վերջին անգամ ևս վայելց Նորին Հայրութեան գգուանքներուն հետ
նորա օրհնութիւններն ալ :

Նորին Սրբազնութեան վտառիթ մահը որչափ մեղ և ընդհանուր Ազգին ,
հարկաւ աւելի վիշտ է և կարելիք ցաւ սրտի իւր խնամոց յանձնուած հօսին ,
որոյ ՚ի մխիթարութիւն կը մաղթեմք որ Աստուած տայ իրենց այնպիսի առաջ
նորդ մի , որ իւր՝ խոհեմ , գործունեաց , հաւատարիմ , և ողբամիտ ու ողբախոհ
կենօք մուցնէ նոցա սրտին ցաւը :

Հ Ա Ր Յ Ո Ւ Մ

Ազգային լրագիրներէն կիմանամամբ , որ կրօնամոլ Յոյնք կրկնամկրտութիւնն
բաւական չը համարելով կրկնամասնութեան ևս սկսած են : Արդ՝ կը հարցնեմք
թէ՛ ո՞ւր են արդեօք երբեմն Միօնն դատափետող Սիարարներն :

Ա Ռ Ա Կ

Մ Ո Ւ Կ Ն Դ Ա Շ Տ Ի Ե Ի Մ Շ Ա Կ

Ով չը գիտեր մկան չարիք բազմադիմի
Որ ՚ի վեր է բան զհասակ իւր չբոսի :

Պարկեր ծակել

Չոր միս կրծել

Այլուր ցորեան պոնիր կրել

Ճիր տանտիկնոջ դարակ սգարովել :

Այսպէս չարիք անհամար

Կը գործէ մուկն անդադար .

Չէ թէ միայն որմերու մէջ ունի բոյն ,

Այլ գետնի տակ դաշտաց մէջ ալ շինել տուն :

Գաշտի մը մէջ կար շատ մկներ երամով ,

Ար գետնի տակ ծակեր բացեր հընարբով

Օռու մանուածոյ ճանապարհներ բողբոջով

Փորեր շիներ տատանութեամբ զերդ բաւիլ :

Աճատասէր երկրագործին ցանած սերմն

Կուգան սմբած չար գողի պէս ներս կրեն ,

Կերդաստաններ ամբողջ բաժնէն կը զրկեն ,

Ենթութեան աղ բատութեան կը մասնեն :

Ամեն տարի սրտի ցաւով արտին տէրը կը տեսնէր

Ար իւր ցորեան հունձքի առեն գողցես կիտով կը սրտիւնը

Շատ անգամ ալ հոն ցանած սերմն իսկ չէր առներ ,

Այս պատճառաւ յաւաստուր կորաբամակ կը հաս աչէր :

Օր մի երբ որ արտազոյցին ժիր մշակ

Մէջքը ծռած ցորէն բողբոջ միս մինակ ,

Տեսաւ մուկ մի որ ցորնի հասկն ՚ի բերան

Կերթար շուտով , բռնած բունին իւր ճանբան :

Մշակն իսկոյն հետարբքիւր հոն ցտթբեց ,

Եսոյ կենդանին բերնի ցորեն բոյն ձգեց .

Բիթը բունէն կերեւցընէր՝ կը հեւար ,

Երկայն ու ցից պէխերները կը դողար :

Մշակին դէմ դարձաւ բաւ նա լըբ օրէն

Թէ դու ինչո՞ւ այս տեղ եկեր բաղես ցորեն .

Այդ բնէ կրնես ս՛վ ամբարիշտ եւ անողորմ

Գետնի թախած ցորենն ինչո՞ւ կը տանիս տուն

Արտին տէրը աղքատ եղաւ քաւ վնասով ,

Նա հոց շունի դուն եւ դարձեր իրեն չար սով :

Յորեն բաղես ,

Պաշտի ժողովես ,

Ինչ աղահ ես ,

Կրկիւր դիմես :

Չես ողորմիւր գոնէ մատաղ գաւկներուն

Ար անօթի մերկ ու բողբոջ լան օրն ՚ի բուն .

Իւր ճօխութիւնն եղաւ ամբողջ ուռուն շուռուն

Բրտիւր ու ծախք կը մսխէ նա ե կուտես դուն :

Այսպէս խօսեց

Սուկն ու լուց :

Սրտի ցաւով պատասխանեց մշակն անպարտ ,
 Այ չարտօիրտ դող աւազակ , դուն անաշխատ
 Եւ անարդար տանիս ցորենն 'ի քո նրկուղ ,
 Օ իս նախատես որ իմ քրտանց դոյզն պատու
 Ար յողկեմ եւ թափած հասկեր տիրոջ կամքով
 Եւ կը տանիմ նախ իրեն քով ,
 'Կա ինձ կուտայ յօժար սրտով :

'Կու մեաստկար քու չարութեամբ
 Կուտես տիրոջս բոլոր պարեն ,
 Եւ անպատկառ զքարսրտութեամբ
 Օրկել կուգես զիս իմ վարձքէն :
 'Կեռ կը ջանաս խլել բերնիս արդար պատաս
 Բայց արդ գիտցիր որ անպատիժ չես դու խապառ :
 Իսկ երբ լսեց արտին տէրն ,
 Վողկեց գիւղին գործաւորներ ,
 Փորեց խորունկ բոլոր արաւերն ,
 Վանդեց աւրեց մկանց տուներն .
 Եւ այնչափ շատ գտաւ ցորեն
 Որչափ ելած չէր իւր կալէն :

Այսպէս մրջափ կան շատ մարդիկ չարասիրտ
 Որք լավիղղեն զաղքատին տուն ժանեօք բիրտ
 Եւ աչք տնկին ժիր մշակաց չոր հացին
 Այլ անմէղաց սիրտք աղօթեն նոցա դարձին :

Մ • Վ • Մարտիտեան
 Սխարան Ս • Արատողեմի :

ԺԱՄԸՆԵԿԱՆԳԻՐԱԿԱՆՆԻՒՄ

Այսանայէն եկած նամակէ մը հե-
 տնէտարը կը բաղեմք :

() Գոտոտ 20 տեղս (Այսանայ)
 Գանուող տասներեք կամ տասն և չորս
 տունի չափ (Սարկիք յունադաւան դաւ-
 նալով՝ այն հսկայ և խուժան մարդիկը
 անամօթաբար կրկին մկրտուեցան . այս
 պիտի անվայել գործոյ մը արժանաւոր
 մեղադրութեանը ենթակայ են թէ
 մկրտողք և թէ մկրտեալք . բրիտո-
 նէութեան դէմ եղող այնօրինակ նող-
 կալի կրճնամուղութիւն մը 'ի սկզբանէ
 'ի վեր անարգելի եղած է , մանաւանդ
 ազանկ դարու մը մէջ , ուր կը կարծուի

թէ բրիտաննէութեան ոգին հասկցուած
 է , բայց ստորին նպատակներու ծա-
 ւայող ո՞ր մէկը կարող է ճշմարտու-
 թեան հասու ընել :

Այսպիսի նողկալի մղկռանդու-
 թեան մասին տուրք Վերքը իւր բարձր
 վճիռը տուած է . անուանելով զայն
 պիտիներն ը՛րբիսփոս իբն 'ի իւր հանդէ-
 ուրեմն Յունաց քրածը կամակորու-
 թիւն և յամառ մղկռանդութիւն է ,
 զոր տըճամիտ մասը կը դատապարտէ :

() Թթօտքս անուանեալ յունաց եկե-
 ղեցին չի պիտի կրնայ այս բարոյական
 մեծ արատը իւր վերայէն սրբել , բանի
 որ շարունակելու թոյլատրէ . . . :

- Մրբեցութիւնն աշխարհիս մէջ

միջամեծ զոհեր ըսած, և բազմաթիւ տուներ աւրած է. շարունակ ալ անարգ գութիւն և անպատուութիւն կը բերէ իւր կեղեքիչ ճիրանաց մատնուողներուն գլխոյն, ինչպէս օգտաոտս 27 ին տեղացի Յոյն երիտասարդ մի գինեով գլուխը բաւական տարցուցած լինելով Յոսպէի դրան մօտ գտնուած սրճարաններէն մէկը բռնութեամբ մանկը ազելու և զինքն արգիլողաց սպառնալիք և հարստած տալուն համար ստոխուտութեան մատնուեցաւ և անասնական արհամարհութեամբ սաստիկ գանակը ծուելով և սոքերէն գետնի վրայ բաշկառուելով բանտը դրուեցաւ ի դքսաւտութիւն: Այս անարգ միանգամայն և ցաւալի տեսարանին խուռն բազմութիւն ներկայ էին, սակայն ցաւալի է անանելը որ նոյն տեղերը տակաւին առ մէն երեկոյ արբեցողներ կը գանուին անարգ և լքեալ վիճակի մէջ:

- (Պատու 30), Ռուսաց զինհաստապետ անուան ասի տարեդարձն լինելով Յոյն միաբանութիւնը հանդիսաւոր պատարագ մատոյց Ս. Յարութեան տաճարի մէջ, ուր ներկայ էր Ռուսաց Հիւպատոսը հանդերձ իւր բարտաւղարոյն աւ իրենց վանուց բոլոր պաշտօնատարիւք և մեծ բազմութեամբ. նոյն երեկոյ Հիւպատոսարանը փստաւոր ճրագավաւութեան հանդէս ալ կատարեց:

- (Վնոյր 3 ին) քսան տարեկան Յոյն երիտասարդ մի ծիւրական սխառ բըռնուած լինելով յանկարծակի մեռաւ. երիտասարդական անխոհեմութիւնը այսպէս քանի քանի զոհեր ըսած ունի և ամեն օր կ'ընէ. բայց և ո՞րչափ թըռուտն երիտասարդներ սակաւին այսօր իրենց մահուան հետ կը խաղան, և իրն գալով ու խայտալով տարածամ դէպ ի գերեզման կը վազլաղեն . . . :

- 6 ին, Վասին կրօնաւոր մը, որ Հոովմ ձեռնադրուած և 45 տարիէ ՚ի վեր Հոովմէական եկեղեցոյն պաշտօնէնութիւն կ'ընէր, այս օրերս Յոսպէ օգտախոտութեան երթալ և դառնալէն վերջը այս տեղ բողոքականաց բով կիջնէ և տեղոյս իրենց պատրիարքական

միախնայողին դրով իւր հրամարտական տալով կը ծանուցանէ որ իւր անունը իրենց միաբանութեան և վարդապետաց ցանկէն դուրս հանեն:

Թէպէտ այլ և այլ պատճառներ կուտան այս կրօնափոխութեան, բայց մենք կ'ըսենք, որ բրիտանեաց մի բնաւ պատճառ չունի կրօնափոխութեան, քանի որ ինքն ալ մի և նոյն Վեաստրանի աշակերան է:

- Վալլարաց խնդրոյն ստ թիւ տեղոյս Յունաց միաբանութիւնը գիր գըրած էր Պօլսոյ Պատրիարքարանին թէ՛ այժմէն մեր հաւանութիւր կը տանք թէ՛ մենք և թէ՛ անոցս ժողովուրդը Սինոդի վճռոյն որոյ մասին Պօլսոյ Պատրիարքարանը շնորհակալութե գիր զրկած էր միաբանուէ. աւստի երբ լսեց միաբանութիւր թէ իրենց Պատրիարքը Վալլարները բանագրելու մասին համակարծիք չէ Պօլսոյ Պատրիարքարանին և չմտնակելելու համար գաղանարար յարասողէմ վերտդարձած է, անմիջապէս Պօլիս կը հեռուդրէ թէ՛ մենք Պատրիարքը չը պիտի ընդունինք և յատուկ վարդապետներ կը զրկէ Յոսպէ, որպէս զի յետ դարձնեն Պատրիարքը: Իսոյց Պօլիսէն պատասխան կ'ընդունին թէ՛ պէտք է մեծ պատուով ընդունիք: Պօլսոյ Ռուսաց Իեսարանը այս եղեղութեան վրայ կասկածելով՝ որ մի գուցէ Յոսպէի մէջ Պատրիարքը ընդունելուն համար ժողովողեան և միաբանութեան մէջ յուզմունք տեղի ունենայ, որուն համար տեղոյս Ռուսաց Հիւպատոսին յատուկ հեռագիր կը քաշէ, որ Յոսպէ իջնէ և Պատրիարքը ընդունի պատուով:

Աւստի խնոյն Հիւպատոսը Յոսպէ իջու և ամնոցս 25 ին ընդունելցին Պատրիարքը, որ խնոյն Վրուսողէմ եկաւ խուռն բազմութիւ գիշերը ժամը 4 ին և մի և նոյն միջոցին Վալլարոյն վերայ հանդիսաւոր պատարագ մատոյց Պատրիարքը և այսպէս ընդունելութիւնը վերջացաւ:

Միեւն կը գուշակուի, որ եթէ միաբանութիւնը չընդունէր Պատրիարքը Ռուսաց Հիւպատոսը իրենց վանքը պիտի տանէր զայն:

Յ Ա Ն Կ

Ս Ե Պ Տ Ե Մ Ի Ե Բ

Բարոյական կրթութիւն իբրեւ առաջին խարխիս ընկերական շնութեան .	193
Օրադիր և բարոյականութիւն իւր .	198
Երկու խօսք Եկեղեցւոյ սրտանեկոյ սեղաւտ . (շարունակել) .	204
Մահագոյժ .	213
Հարցում .	"
Մահ մեզին գտնալի և մշակ .	213
ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆՔ .	215

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՔ

- Ա. Մի՞տք ամեն ամիս կը հրատարակուի 24 էրեսէ բաղկացեալ մեկուկես
աւթամալ թղթով :
- Բ. Տարեկան գինն է երկու արծաթ Մեծիտիկ : հանդերձ ճանապարհի
ծախքովը կանխիկ վճարելի :
- Գ. Զատ սեպտեմբեր ամսնէ սեղանը : պետք է ամեն մէկ սեպտեմբեր շորս դա-
հեկան վճարել :